

ՈՒԽԼԵԾ ՍԱՐՈՅԵԱՆ

ՏԱՅԸ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԱԾԲՆԵՐ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՅԱԴԱԳԱԲԱՆԻ,

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԱԱՀԱԿ ՊԱԼԵԳՑԵԱՆ



Հայոց Աղպատմեան
Խաչիք - Մարտիս

1947

Տպարան ԱԱՀԱԿ - ՄԵԾՈՒԹ, Գանձիք



406

493

ՈՒԽԵԼԵՄ ՍԱՐԱՅԵԱՆ

ՏԱՅԸ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ

5/26

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՅԱՌԱՋՈՒՐՈՒԹ,

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՍԱՀԱԿ ՊԱԼԵՉԳԵԱՆ



Դրամ
Տառեկ Ալույսանիան
Տաճիրէ — Մարտիր

1947

Տպարան ՍԱՀԱԿ-ՄԵՋԻՎ, Գանիք:





1943 ին մեր հրատարակած
Ուխիլով Ասրոյեանի «Պատ-
մուածիներ» հատորին իբ-
րև ամբողջացում այժմ
լոյս կ'ընծայենք ներկայ
զիրքը, զոր ուրախ ենք բա-
նալով հեղիճակին կողմէ
յատկապէս այս հրատարա-
կութեան համար գրուած
յառաջաբանվ:

PREFACE FOR A GROUP OF MY STORIES TRANSLATED
INTO ARMENIAN BY SAHAG BALEKJIAN OF CAIRO.

It would be difficult indeed to write anything at all about the collection of stories to which this piece shall serve as preface, since I do not know which of my stories Mr. Balekjian has translated, but I shall manage to say something because I shall speak of writing in general, and my own writing as a whole.

Writing is my life. It is also my profession. Writing is a good life, it is the perfect profession for a certain kind of man: for him who is inwardly swift, who becomes bored quickly, who despises imprisonment of any kind, who refuses to clutter his time with the nonsense of business, who must be free to loaf or travel or study or go for a walk at any time, who cherishes his privacy, who hopes to learn a little truth, to create a little grace, to cause a little laughter. A writer is a man who cannot abide the order of the world, a man who must try to relieve the agony of those who are forced to abide that order, a man who must hope to introduce a few improvements into that order, a man who believes (almost as children believe) that all men will one day be free of the wretched and soul-destroying pressures imposed upon them by the inferior working of the world. A writer believes that everybody in the world may be set free by truth, art, the grace of God, science, love. A writer creates a soul for himself and a soul for his family and a soul for his people, whoever they may be. At his best, a writer is an inspired creature, and whether we like it or not he is apt to be a superior

ՅԱՌԱԶՈՒԲԱՆ ԻՄ ՊՈԼՏՄՈՒԱԾԲՆԵՐԷՇ ԽՈԽՄԲԻ ՄՐ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԻՆԻ
ԹԱՐԳՄԱՆՈՒԱՇ ՍԱՀԱԿ ՊՈԼԾԳՃԵԱՆԻ ԿՈՂՄԵ, ԳԱՀԻԹԵՆ

Խրապէս դժուար պիտի ըլլար ուեւէ բան գրել պատմուածներու այն հաւաքածոյին մասին որուն իբրև յառաջաբան պիտի ծառայէ այս կտորը, բանի որ չեմ զիտեր թէ իմ պատմուածներէս ուրո՞նք բարգմանած է պրե. Պալրգճեան, սակայն կերպ մը պիտի գտնեմ բան մը բայլու վասնզի պիտի խօսիմ ընդհանուր առմամբ գրելու մասին, եւ ի՞մ գրելուս մասին՝ իբրև ամբողջուրիւն մը:

Գրելը իմ կեանիս է: Նաև՝ իմ արհեստ է: Գրելը լաւ ապրելակեալ մըն է, ան կատարեալ արհեստն է որու տեսակի մարդու համար, ա'յն մարդուն համար որ ներքնապէս արագաւարժ է, որ ուսուվ կը ձանձրանայ, որ կը խորշի ո'ւեւէ տեսակի բանումէ, որ կը մերժէ իր ժամանակը խնողիլ զործի անիմաստուրեամբ, որ պէտք է ազատ ըլլայ ո'ւեւէ ժամանակ սլքալու կամ համբուղելու կամ պայոյի ելլիելու, որ կը սիրէ իր մատեմուրիւնը, որ կը յուսայ իիշ մը նօմարտուրիւն սորվիլ, իիշ մը ընուն սեղծել, իիշ մը խնդուէ պատճառել: Գրողը մարդ մըն է որ չի կրնար հանդուրժել աշխարհի կարգին, մարդ մը՝ որ պէտք է փորձէ թերեւցրնել հոգեկարքը անոնց որ ստիպուած են հանդուրժել այդ կարգին, մարդ մը՝ որ պէտք է յուսայ կարգ մը բարեփոխուրիւններ մացնել այդ կարգին մէջ, մարդ մը՝ որ կը հաւատայ (գրերէ այնպէս ինչպէս մանուկները կը հաւատան) թէ բոլոր մարդերը որ մը ազատ պիտի ըլլան այն անարգ եւ հոգեկանդ ննումներէն ուռնէ իրենց վրայ ի գործ կը դրուին աշխարհի սորին կարգուարէնն: Գրող մը կը հաւատայ թէ աշխարհի վրայ ամեն ով կրնայ ազատագրուիլ նօմարտուրեամբ, արուեստվ, Ասունոյ ընորհով. զիտուրեամբ, սկրով: Գրող մը կը սահղձէ հոգի մը իրեն համար եւ հոգի մը իր բնանիքին համար եւ հոգի մը իր ժողովուրոյին համար, ո'վ ալ ըլլան ասոնք: Եր լաւագոյն վիհակին մէջ՝ գրող մը ներօնչուած արարած մըն է, եւ՝ ասիկա մեզի նաների ըլլայ կամ ոչ՝ ան կարող է բարձրագոյն արարած մը ըլլալ. բայց միան-

creature; but at the same time (if he is a good writer) he is apt to be as common as the commonest man in the world. If anyone is ever inferior, the writer is inferior with that man, for a writer must be all things, all men. If a good writer were to meet the greatest man in the world in the street, he would know the secret of that man and be his brother; but at the same time if he were to meet the most terrible criminal in the world, or the most incredible liar, or the most stupid fool, or the most pompous pretender, the writer would know the secret of this man, too, and would be his brother, too. For the writer is the whole family of man. Besides being a friend of God and truth, a writer is a half-crazy, ridiculous-looking man who sits at his desk and sweats and smokes cigarettes and goes through every imaginable agony as he draws a very small amount of truth out of the enormous sea of error and falsehood and corruption and meaninglessness all around. Besides being, in his own body, an absolute nothing — a depressing companion to imbeciles — a writer is the last solitary man of the world, and the great groups of men — classes, unions, clubs, political, cultural, or whatever — can thank God that the writer is still solitary, for in him is the salvation of every man, since every man is solitary but will not have it so, will not want it so, from fear, or insufficiency, or laziness, or something else. The writer is the best brother, and he is the loneliest man of all.

Still, I would rather be a writer than the Lord of the World.

William Saroyan

Mill Neck, New York
January 3, 1947

գամայն (երեւան լաւ գրող մըն է) ան կարող է ըլլալ նոյնքան
հասարակ որբան աշխարհի ամեննեն հասարակ մարդը: Երեւ որեւէ
մեկը երբեւ ստորին է՝ գրողը ստորին է այդ մարդուն նետ, որով-
նետեւ գրող մը պէտք է բոլոր բաները, բոլոր մարդիկը ըլլայ: Ե-
րեւ պատճեռ որ լաւ գրող մը փողոցին մեջ հանդիպէր աշխարհի
մեծագոյն մարդուն, ան պիտի զիտեար այդ մարդուն գաղտնիքը եւ
պիտի ըլլար անոր եղբայրը. բայց միանգամայն երեւ պատճեռ
որ ան հանդիպէր աշխարհի ամեննեն սարսափելի ոնրագործին, կամ
ամեննեն անհաւատալի սախչօսին. կամ ամեննեն ախմար խենքին,
կամ ամեննեն սնափառ յաւակնոտին, գրողը պիտի զիտեար նաև
այդ մարդուն գաղտնիքը եւ անո՞ւ ալ եղբայրը պիտի ըլլար: Վասն
զի գրողը մարդու ամբողջ բնանիքն է: Ասուծոյ եւ նոմարտու-
թեան բարեկամ մը ըլլալէ զատ, գրող մը է նաև կես-խենքուկ,
ծիծաղելի երեւոյրով մարդ մը որ կը նստի իր գրասեղանին առ-
ջեւ եւ կը տնի եւ գլանիկներ կը ծխէ եւ երեւակայելի ամեն նո-
գեվարէկ կ'անցնի՝ մինչ տա պարիկ բանակուրեամբ նոմարտութիւն
կը հոմն զինք օրջապատող սխալանիքի եւ կեղծիքի եւ ապականու-
թեան եւ անիրաւութեան նսկայ ծովին: Եր մարմնին մեջ բացար-
ձակ ոչնչութիւն մը — ապոււներու համար վիճակցուցիչ ընկերա-
կից մը — ըլլալէ զատ, գրող մը վերջին մենաւոր մարդն է աօ-
խարհի. եւ մարդերու մեծ խմբաւորումները — դասակարգեր, մի-
ութիւններ, ակումբներ՝ բազական, մասկուրային կամ ո՞ւեւէ—
կրնան օնորհակալ ըլլալ Ասուծոյ որ գրողը տակալին մենաւոր է,
որովհետեւ անոր մեջ կը գտնուի իւրաքանչիւր մարդու Փրկութիւ-
նը, վասն զի իւրաքանչիւր մարդ մենաւոր է բայց չ'ընդունիր ա-
սիկա, չ'ուզեր որ այդպէս ըլլայ. մղուած՝ վախէ, կամ անկար-
զութենէ, կամ ծուլութենէ. կամ ուրիշ բանէ: Գրողը լաւագոյն
եղբայրն է. եւ ամեննեն աւելի մենաւոր մարդն է ան:

Բայց եւ այնպէս, պիտի նախընտեկի գրող ըլլալ բան քէ Տէրը
Աշխարհի:

Միլլ Նէր, Նիւ Եորք
3 Ցունուար 1947

ՈՒԽԻՒՀԾՄ ՍԱՐՈՅԵԱՆ



Ռեփլիքմ Սարոյիսան

ՅԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՔԸ

Թ.Ռ.ՀԱԴ, ՏՐԵՎՈՒԶԻՆ ՎՐԱՅ

1.— ՔՈՒՆ

Հորիզոնական դիրքով արթուն՝ տիեզերական տարածութիւններու՝ միջիւ, խնդուն եւ զուարթ, երգիծելով, վախճան ամէն բանի, Հռոմի եւ, այս', Բարելոնի, սեղմուած ակռաներ, վերյիշում, հրաբխային շատ տարութիւն, Փարիզի փողոցները, երիքովի գաշտերը, շատ սահում՝ կարծես վերացական սողուն մը ըլլար, ջրանկարներու սրահ մը, ծովը եւ ծուկը իր աչքերով, համանուագ, Էյֆէլի աշտարակին անկիւնը սեղան մը, ճագ՝ օփերայի թատրոնին մէջ, զարթուցիչ ժամացոյց եւ կործանումի դափապարը, խօսակցութիւն ծառի մը նետ, նեղոս գետը, Քատիլար ինքնաշարժով դէպի Քանսաս, Տասթալեւսքիի մռնչիւնը, եւ մթին արեւը:

Այս աշխարհը, ապրող մէկու մը դէմքը, ծեւը առանց ծանրութեան, արտասուր ծիւնին վրայ, սպիտակ երաժշտութիւն, միծցուած ծաղիկը՝ տիեզերքի կրկին ծաւալով, սեւ ամպեր, վանդակուած յովազը որ կը դիտէ, անմահ տարածութիւն, պրն. Էլիքը՝ թեզանիքները ծալլած նաց կ'եփէ, Ֆլուպէր եւ Կի տը Մոփասան, վաղնջական իմաստով անբառ տող մը, Ֆինլանտիա, ուսողութիւններ՝ խիստ կոկուած ու յղկուած ինչպէս կանաչ սոխը ակռաներու տակ, երուսալէմ, ճամբան դէպի ճակասութիւն:

Մարդու խոր երգը, ճարտար մրմունքը անտեսանելի բայց տարտամօրէն ծանօթ մէկու մը, մրրիկ ցորենի արտին մէջ, ճատրակախաղ, թագուհին, թագաւորը, Քարլ Ֆրանձ, սեւ Թայթէնիք, պրն. Չափին որ կուլայ, Աթալին, Հիթլէր, հրեաներու բազմութիւն մը, վաղը երկուշաբթի է, փողոցներուն մէջ պար չկայ:

Ո՞վ արագընթաց բոպէ կեանքի. վերջացա՛ւ. դարձեալ աշխարհն է նիմա:

Ան (ապրողը) հագուեցաւ, և ածիլուեցաւ, հայելիին մէջ ինքն իրեն քերեւելով: Շա'տ անշնորհ, ըսաւ, ուր է փողկապս: (Միայն մէկ հատ ունէր): Սուրճ եւ գորշ երկինք մը, Խաղաղական ովկիանոսի մաս ախուղը, անցնող հանրակառքի մը աղմուկը, քաղաք գացող մարդիկ, գարձեալ ժամանակ, օրը, արձակ եւ բանաստեղծութիւն: Սանդուխներէն փողոց իջաւ արագօրէն եւ սկըսաւ քալել, յանկարծ խորհելով. Միայն բանի մէջ է որ կրտ անք գիտնալ թէ կ'ապրինք: Միայն հոն, այդ կենդանի մահուան մէջ, մենք կը հանդիպինք մեր անձին եւ հեռաւոր աշխարհին, Աստուծոյ եւ ուռիւրուն, մեր հայերու անուններուն, հեռաւոր պահերու հուրիան. հո՞ն է որ գարերը կը սուզուին բոգին մէջ, ընդարձակը կը դառնայ յաւիտենուրեան շնչին, ուսափելի հիւլեն:

Օրին մէջ կը քալէր կրցածին չափ աշխուժօրէն, իր կրունկներով ծայն մը քննելով, իր աչքերով նկատելով փողոցներու եւ կառոյցներու մակերեսային նշմարտութիւնը, իրականութեան սընոտի ճշմարտութիւնը: Անզօր կերպով իր միտքը երգեց. Ան կը քոչի ողին մէջեն դիւրուրիւնով մեծագոյն, յանդուզն երթասաւրդը քոչող տրապեզին վրայ. յետոյ խնդաց իր էութեան ամբողջ ուժով: Իրապէս հրաշալի առաւատ մըն էր, գորշ, ցուրտ, եւ անխինդ, ներքին կորովի առաւատ մը. ա՞հ, էտկար Կէ'սթ, ըսաւ, ի՞նչպէս կարօտ եմ քու երաժշտութեանդ:

Ուրդին մէջ դրամ մը տեսաւ, որ 19/3 թուազրուած գէննի մըն էր. եւ զայն իր ափին մէջ դնելով՝ մօտէն քննեց, յիշելով այդ տարին եւ մտածելով Լինքընի մասին որուն կիսադէմքը դրոշմուած էր դրամին. վրայ: Մարդ գրեթէ ոյինչ կարող էր ընել մէկ գէննիով: Ինքնաշարժ մը պիտի գնեմ, խորհեցաւ: Պըճնամոլի մը նման պիտի հագուիմ, պանդոկի հանրակիներուն պիտի այցելեմ, խմեմ ու ճաշիմ, ապա խաղաղութեան վերադառնամ: Կամ դրամը պարզունակի մը մէջ պիտի ծգեմ ու անձս կշռեմ:

Լաւ էր աղքատ ըլլալ, եւ համայնա վարները... ըայց ահռելի էր անօթի ըլլալ: Ի՞նչ ախորժակ ունէին անոնք, կերակուրք ի՞նչքան կը սիրէին: Պարապ ստամոքսներ: Յիշեց թէ ո՞րքան սաստիկ պէտք ունէր ինք կերակուրի: Իւրաքանչիւր ճաշ կը բաղկանար հացէ ու սուրճէ ու գլանիկներէ, եւ հիմա այլեւս.

հաց չունէր: Առանց հացի սուրճը երբեք պիտի չկրնար պարկեշտօրէն ծառայել իրեւու ընթրիք, եւ հանրային պարտէզին մէջ սէցեր չկային որ կարենային իրեւու շոմին եփուիլ:

Եթէ ճշմարտութիւնը կ'ուգէք զիտնալ, ան կէս մը սովաման էր, եւ սակայն տակաւին վերջը չէր երեւար այն զիրքերուն՝ զորս պարտաւոր էր մեռնելէ առաջ կարդալ: Թիշեց Պրուքլինի հիւանդանոցին գեռատի իտալացին, պատիկ հիւանդ զրազիր մը՝ Մոլիքա անուն, որ անյուսօրէն ըսեր էր. Պիտի ուզէի Քաղիքորնիան մէյ մը տեսնել մեռնելէ առաջ: Եւ լրջօրէն խորհեցաւ. Պէտք է զոնէ անգամ մըն ալ կարդամ ձամլերը, կամ թերեւու Հաքըլպըրը Ֆինը:

Այն տեսն է որ բոլորովին արթուն դարձաւ — մեռնելու մը-տածումէն: Հիմա արթնութիւնը՝ ստացուած հարուածի մը պէս վիճակ մըն էր: Երիտասարդ մը կրնար շատ անշուք կերպով մեռնիլ, խորհեցաւ. եւ զրեթէ սովաման էր արդէն: Զուրն ու գրականութիւնը սրանչելի էին, անմարմին շատ միջոց կը լեցը-նէին, բայց անբաւական էին: Եթէ միայն զործ մը ըլլա՞ր, զոր ընէր գրամի համար, որեւէ չնչին աշխատանք՝ յանուն վաճառականութեան: Եթէ միայն թոյլատրէին իրեն՝ նստիլ գրասեղանի մը առջեւ օրն ի բուն եւ առեւտրական թուանշաններ գու-մարել, հանել, բազմապատկել, բաժնել, այն տեսն թերեւու չը-մեռնէր: Կերակուր պիտի գնէր, բոլո՞ր տեսակները. նորվեկիա-կան, իտալական, ֆրանսական համտեսուած անու շեղէններ. ա-մէն տիսակ արջառ գառնուկ, ծուկ, պանիր, խաղող, թուզ, տանձ, խնձոր, սեխ, զոր պիտի պաշտէր՝ իր անօթութիւնը յա-գեցնելէ վերջ: Կարմիր խաղողի ողկոյզ մը պնակի մը մէջ պի-տի գնէր՝ բովը երկու սեւ թուզերու, դեղին խոշոր տանձի մը, եւ կանաչ խնձորի մը: Ժամերով իր ռունգերուն պիտի բռնէր կտրուած սեխ մը: Պիտի գնէր ֆրանսական հացի խոշոր զորշ նկանակներ, ամէն տեսակ բանջարեղէններ, միս. կեա՞նքը պիտի գնէր:

Բլուրէ մը տեսաւ բաղաքը՝ արեւելքին վեհափառօքէն կանգ-նած, միծ աշտարակներ, լի՛ իր նմաններով, եւ ահա՝ ինր յան-կարծ գուրս էր այդ ամենէն, գրեթէ որոշապէս վստահ թէ եր-բեք ներս պիտի չընդունուէր, զրեթէ ապահով՝ թէ, կերպով մը, սխալ աշխարհի մը մէջ եկած էր, կամ թերեւու սխալ դարու մը մէջ, եւ բասնեւերկու տարեկան երիտասարդ մը այժմ պիտի

արտաքսուէր անկէ ընդմիշտ: Այս մտածումը տխրառիթ չէր: Ինքնիբեն ըստ, Շուտով, օր մը, պէտք է զրեմ Ապրելու արօնութեան համար դիմում մը: Իր անձին կամ մարդ արարածին հանդէպ առանց գութի մեռնելու գաղափարին համակերպած էր, հաւատալով որ գոնէ զիշեր մը եւս պիտի քնանար: Սենեակին վարձքը օրուան մը համար եւս վճարուած էր, վաղորդայն մը եւս կար տակաւին: Եւ այնու հետեւ պիտի երթար հոն ուր տնազուրկ ուրիշ մարդիկ զացած են: Կրնար նոյնիսկ Փըրկութեան Բանակին այցելել— երգել Աստուծոյեւ Յիսուսի (անսիրողն իմ հոգիիս), փրկուիլ, ուտել եւ քնանար: Բայց զիտէր թէ այդպէս պիտի չընէր: Իր կեանքը անձնական կեանք մըն էր: Չէր ուզեր այս իրողութիւնը քանդել: Որիւէ ուրիշընարութիւն աւելի լաւ պիտի ըլլար:

Օդին մեջեն, բաշով ՏՐԱՎԵԿԱԳԻՆ վրայ, մնջերգեց իր միտքը: Զուարճալի էր, ապշելիօրէն զրօսեցուցի: Տրապէզ մը՝ գէպի Աստուծած, կամ դէպի ոչինչ, թռչող տրապէզ մը՝ դէպի տեսակ մը յաւիտենութիւն, առարկայականօրէն աղօթեց ոյժ հայցելով՝ թռիչը շնորհալիօրէն ընելու համար:

Մէկ սէնթ ունիմ, ըստ: Ամերիկան դրամ մըն է: Երիկունը՝ պիտի փայլեցնեմ զայն մինչեւ որ արեւի մը պէս շողայ, եւ բառերը պիտի ուսումնասիրեն:

Հիմա բուն իսկ բաղաքին մէջ կը քալէր, ապրող մարդերու միջեւ: Մէկ երկու տեղեր ունէր երթալիք: Իր անձին ցոլացումը տեսաւ վաճառատուներու ապակեայ ցուցափեղկերուն մէջ եւ յուսախար եղաւ: Իր երեւոյթէն: Ամենեւին այնքան զօրաւոր չէր երեւեր, որքան ինքինք կը զզար. իրապէս տկար կ'երեւէր իր մարմնին իւրաքանչիւր մասով, իր վիզով, իր ուսերով, բազուկներով, իրանով, եւ ծունկերով: Այս այսպէս չըլլար, ըստ, եւ ճիգով մը հաւաքեց իր բոլոր խախտած մասերը եւ պրկումով. արուեստականօրէն ուզիդ եւ ամուր դարձաւ:

Բազմաթիւ ճաշարաններու առջեւէն անցաւ սքանչելի կարգապհութեամբ, մերժելով նայիլ իսկ անոնց, եւ վերջապէս հասաւ շէնք մը, ուր մտաւ: Վերելակով մը բարձրացաւ եօթներորդ յարկ, սրահէ մը յառաջացաւ, եւ՝ դուռ մը բանալով մըտաւ գործ հայթայթող հաստատութեան մը զրասենեակը: Արդէն իսկ երկու երկվեցեակ երիտասարդներ կային հոն, զտաւ անկիւն մը ուր կանգնած մնաց սպասելով հարցուփորձի իր

կարգին: Ի վերջոյ, իրեն ըրին այդ մեծ շնորհը, եւ նիհաթ,
մտացիր յիսուննոց օրիորդ մը հարցաքննեց զինք:

Հսէք ինձի տեսնեմ, ըսաւ ան, ի՞նչ կրնաք ընել:

Ծփոթեցաւ: Կրնամ զրել, ըսաւ հաստատածայն:

Հսել կ'ուզէք թէ ծեր զիրը լա՞ւ է: Այդպէս է, ըսաւ տա-
րիքոտ օրիորդը:

Է՞ն, այս, պատասխաննեց: Բայց ըսել կ'ուզեմ թէ կրնամ
զրել:

Ի՞նչ զրել, ըսաւ օրիորդը զրեթէ զայրոյթով:

Արծակ, ըսաւ պարզօրէն:

Դադար մը եղաւ: Ի վերջոյ, կինը ըսաւ.

Կրնա՞ր մեքենազրել:

Անշաւշտ, ըսաւ երիտասարդը:

Շատ լաւ, շարունակեց օրիորդը, ծեր հասցէն ունինք. ծեզի
լուր կուտանք: Աչինչ կայ այս առատու, բոլորովին ոչինչ:

Միս գործակալութեան մօտ ալ կացութիւնը նոյնն էր,
միայն թէ՝ զինք հարցաքննողը ինքնահաւան երիտասարդ մըն
էր, որ խոզի շատ կը նմանէր: Գործակալութիւններէն վերջ,
մեծ վաճառատուները գնաց. բաւական պերճանք կար հոն,
քիչ մը նուասացում իրեն համար. եւ վերջապէս պատասխա-
նը թէ տրամադրելի գործ չկար: Դժգոհ չէր զգար նոյնիսկ թէ ինք անձնապէս կապ
ունէր ամբողջ յիմարականութեան հետ: Ինք ապրող երիտա-
սարդ մըն էր, կարօտ՝ այն զրամին որ թոյլ տար ի-
րեն շարունակել ապրիլ, եւ այդ զրամը ծերը բերելու համար՝
աշխատելէ զատ միջոց չկար. եւ գործ չկար: Եղածը՝ զուտ վե-
րացական հարց մըն էր, զոր վերջին անգամ մը լուծել փորձել
կ'ուզէր: Հիմա գոն էր որ խնդիրը փակուած էր:

Սկսաւ ըմբռնել թէ իր կեանքին ընթացքը նախասահ-
մանուած էր: Բացի որոշ պահերէ, մեծ ապէս անարուեստ եղած
էր ան, բայց հիմա վերջին վայրկեանին ինք վճռած էր որ կարելի
եղածին չափ քիչ անհշրուտութիւն պէտք էր ըլլար:

Անհամար վաճառատուներին եւ ճաշարաններու առջեւէն
անցաւ՝ մինչ կ'երթար Յ. Ա. Ա., ուր թուղթ ու մե-
լան գտաւ եւ սկսաւ շարադրել իր Դիմումը: Մէկ ժամ աշխա-
տեցաւ այդ վաւերաթուղթին վրայ. յետոյ յանկարծ, տեղին գէշ
օդին եւ անօթութեան պատճառով, տկարացաւ: Կարծես լողա-

լով կը հեռանար իր անձէն՝ մեծ շարժու մներով. եւ շտապով
մեկնեցաւ շէնքէն: Քաղաքային կեդրոնական Պարտէզին մէջ
Հանրային Գրադարանի շէնքին դիմաց, գրեթէ բառորդ կալոն
ջուր խմեց եւ կազդուրուեցաւ: Աղիւսապատ ծառ ու ղիին կեդրո
նը՝ ձեր մարդ մը կեցած էր, ամառներով, աղաւնիներով, եւ կար-
մրալանջերով շրջապատուած: Թուղթէ խոշոր տոպրակի մը
մէջէն հացի փշրանքներ կ'առնէր ափով ու թուչուններուն կը
նետէր վեհանձն շարժուածեւով մը:

Աղօտ կերպով մղուեցաւ ձեր մարդէն խնդրելու մաս մը
փշրանքերէն, բայց չթոյլատրեց որ այդ մտածումը մօտաւորա-
պէս իսկ հասնի իր զիտակցութեան. Հանրային Գրադարան
մտաւ եւ ժամ մը Փրուսթ կարդաց, յետոյ զգալով որ գարծեալ
լողալով կը հեռանար իր անձէն, գուռնէն գուրս խոյացաւ:
Դարձեալ ջուր խմեց հանրային պարտէզի աղբիւրէն եւ ձեռ ք
առաւ երկար ճամբան դէպի իր սենեակը:

Երթամ ու քիչ մը եւս քնանամ, բաւա. ուրիշ ընկլիր չկայ:
Հիմա զիտէր թէ չափազանց խոնջ ու տկար էր ինքինք
խարելու համար թէ լաւ էր, եւ սակայն իր միտքը կերպով մը
տակաւին ճկուն եւ առոյգ թուեցաւ: Անիկա, իրքեւ թէ անջատ
էութիւն մը ըլլար, կը յամառէր անպատշաճ կատակներ ար-
տաքերել իր շատ իրական միջիբական տառապանքին մասին:
Սենեակ հասաւ կէս օրէ վերջ կանուխ եւ անմիջապէս սուրճ
պատրաստեց կազի պատիկ վառարանին վրայ: Տուփին մէջ կաթ
չկար, եւ շաբաթ մը առաջ գնած կէս փառունտ շաբարը ամ-
բողջութեամբ սպառած էր. տար սեւ հեղու կէն գաւաթ մը
խմեց, մահճակալին վրայ նստած ժապելով:

Y. M. C. A. Էն երկիվեհակ մը նամակաթուութ գողցած էր,
որուն վրայ կը յուսար ամբողջացնել իր վաւերաթուղթը, բայց
գրելու գաղափարն իսկ հիմա անհանոյ էր իրեն: Աչինչ կար ը-
սելիք: Սկսաւ փայլեցնել առտուն զտած փէննին, եւ այս ան-
հեթեթ գործ ողութիւնը կերպով մը մեծ վայելք պատճառեց ի-
րեն: Ամերիկեան ոչ մէկ դրամ կրնայ ա՛յնքան շողունփայլեցուիլ
որքան փէննին: Քանի՞ փէննիներու պէտք ունէր՝ ապրիլ շա-
րունակելու համար: Դեռ բան մը չկա՞ր զոր կարենար ձախուլ:
Մերկ սենեակին շուրջ նայեցաւ Աչ: Իր ժամացոյցը գացեր էր.
իր զիրքերն ալ: Բոլոր այդ սպանչելի զիրքերը. ինը հատը ութ-
առնենինգ սէնթի: Ինքզինք զէշ եւ ամօթապարտ կը զզար

այդ գիրքերէն բաժնուած ըլլալուն համար: Իր լաւագոյն զգեստը ծախած էր երկու տոլարի, բայց ատիկա կարեւորութիւն չունէր: Հագուստի մասին թնաւ հոգ չէր ըներ: Բայց գիրքե՛րը: Այդ տարբեր էր: Շատ կը զայրանար խորհելով որ գրող մարդիկ յարգանք չէին վայելեր:

Շողացող փէննին սեղանին վրայ դրաւ, կծծիի հաճոյքով նայելով անոր: Ի՞նչ սիրուն կը ժպտի, բաւ: Բառերուն նայեցաւ առանց կարգալու. Ե Pluribus Unum One Cent United States of America, եւ փէննին միւս կողմ դարձնելով տեսաւ Լինքընը եւ ուա բառերը՝ Ասուծոյ կը վստանինք Ազատութիւնը 1923: Ի՞նչ գեղեցիկ է, բաւ:

Թմբութիւն մը պատից զինք, սոսկալի տկարութեան մը տարածուիթ զգաց իր արինին մէջ, թալուկի եւ անշատման զգացում մը: Շփոթած՝ կեցաւ իր մահնակալին բով, խորհելով՝ ընելիք բան չկայ այլ միայն բնանալ: Արդէն իսկ կը զգար թէ մեծ բայլեր կ'առնէր աշխարհի հոսանքին ընդմէջէն, լողալով կը հեռանար դէպի սկզբնաւորութիւնը: Երեսին վրայ ինկաւ մահնակալին վրայ, բսելով. Պէտք էր գոնէ նախ դրամը տղեկի մը տայի: Տղեկ մը ի՞նչ բաներ կրնար զնել մէկ փէննիով:

Յետոյ արագօրէն, վայելչօրէն, տրապէզի երիտասարդին շնորհովը, մեկնեցաւ իր մարմինէն: Յաւիտենական բոպէի մը ընթացքին ամէն ի՞նչ եղաւ միաժամանակ. թռչուն, ծուկ, կըրծագդի, սոլուն, եւ մարդ: Տպագիրներու ովկէանոս մը կը վէտվէտէր իր առջեւ անվերջ ու մթին: Քաղաքը կ'այրէր: Խմբուած ամբոխը կ'աղմկէր: Երկիրը թաւալելով կը հեռանար. եւ ըրած գիտնալով երիտասարդը իր կորսուած դէմքը պարապ երկինքին դարձուց եւ եղաւ աներազ, անկենդան, կատարեալ:

ՃԱՄԲՈՐԴ-ՌԻԹ-ԻՒՆ Ի ՀԵՆԳՈՐԾ

Տարի մը, իմ տիսուր հօրեղքօր եորկիին համար ժամանակը հասաւ կարգի գնելու իր հեծանիւր եւ բսանեօթը մզոն հեծնելու զայն՝ մինչեւ Հէնֆորտ, ուր գործ մը կայ եղեր: Ես իրեն հնատ գացի, թէեւ նախ խօսր կար Վազգ զարմիկս դրկելու:

Մեր ընտանիքը չէր ուզեր գանգատիլ՝ իր անգամներուն մէջ եորկիի նման խննթ մը ունենալուն համար, բայց եւ այնպէս առիթ մը կը վնատէր ամառ ատեն զինք պահ մը մոռնալու: Եթէ նոռանար ու ծմերուկի վերաբերեալ գործ մը զբանէր Հէնֆորտի մէջ իրեն համար, ամէն ինչ լաւ պիտի ըլլար: Եորկի րիչ մը դրամ պիտի վաստէր եւ միեւնոյն ատեն աչքէ հեռու պիտի ըլլար: Այս էր կարեւորը — զինք աչքի հեռու պահել:

Դժոխը երթան ինք եւ իր ջնարը, ըսաւ մեծ հայրս: Երբ զիրքի մը մէջ կը կարդաք թէ մարդ մը օրն ի բուն ծառի մը տակ կը նստի ու ջնար կը նուազէ ու կ'երգէ, հաւատացէ՛ք ինձ, այդ գրողը անգործնական մարդ մըն է: Դրա՛մ, ահա էականը: Թող երթայ ու արեւուն տակ բրտնի քիչ մը ատեն: Թէ՛ ինք եւ թէ՛ իր ջնարը:

Ատիկա կ'ըսես հիմա, ըսաւ մեծ մայրս, շաբաթ՝ մը սպասէ: Սպասէ մինչեւ որ սկսիս դարձեալ երաժշտութեան պէտքը զգայ:

Անիմաստութիւն, ըսաւ հայրս: Երբ զիրքի մը մէջ կը կարդաք թէ երգող մարդ մը իրապէս երջանիկ մարդ մըն է, այդ գրողը երազող մըն է, ո՞չ վաճառ ական մը, նոյնիսկ հազար տարի ետք: Թող երթայ: Քսաննեսեօթը մզոն է մինչեւ Հէնֆորտ: Աղուոր խելօր հեռաւորութիւն մըն է:

Այդպէս կը խօսիս հիմա, ըսաւ մեծ մայրս, բայց երեք օրէն թախծոտ մարդ մը պիտի ըլլար: Պիտի տեսնեմ վազրի նման շրջագայիլդ: Ես եմ որ պիտի տեսնեմ ասիկա: Տեսնելով ասիկա՝ ես եմ որ պիտի խնդամ:

Դուն կին ես, ըսաւ մեծ հայրս: Հարիւրաւոր մանրատառ էջնոց գրքի մը մէջ երբ կը կարդաք թէ կինը իսկապէս հրաշա-

լի էակ մըն է, այդ գրողը իր երեսը անդին դարձուցած է իր կնօքմէն ու կ'երազէ: Թող երթայ:

Պատճառը պարզապէս այն է որ այլեւս երիտասարդ չես դուն, ըստ մեծ մայրս: Այդ է որ քեզ գոռալու կը մղէ:

Բերանդ գոցէ, ըստ մեծ հայրս: Գոցէ՛, ապա թէ ոչ ահա՛ ծեռքիս հակառակ կողմը

Մեծ հայրս սեննակին շուրջ նայեցաւ՝ իր տղոց եւ թոռներուն:

Ես կ'ըսեմ որ հեծանիւով երթայ Հէնվորտ, ըստ: Դո՞ւք ինչ կ'ըսէք:

Ոչ որ խօսեցաւ:

Աւրեմն կարգադրուեցաւ, ըստ մեծ հայրս: Հիմա, ո՞վ պիտի զրկենք իրեն հետ: Մեր տղաներէն ո՞ր անհոռնին պիտի պատժենք. Եորկիի հետ զինք Հէնվորտ դրկելով: Երբ գիրքի մը մէջ կը կարգաք թէ դէպի ուրիշ բաղաք ճամբորդութիւն մը հաճելի պատահար մըն է նրիտասարդի մը համար, այդ գրողը հաւանաբար ութուն կամ իննսուն տարեկան մարդ մըն է որ անգամ մը իր տանէն երկու մղոն անդին զացած է կառքով: Ո՞վ պիտի պատժենք: Վա՞զգը: Վա՞զգը պիտի ըլլայ այդ մէկը: Յառաջացիր. տղա՛յ:

Վազգ զարմիկս տախտակամածէն ոտքի ելաւ եւ կանգնեցաւ ծերունիին դիմաց. որ զայրոյթով նայեցաւ իրեն, ոլորեց իր ահազին պեխսերը, եւ իր ծեռքը տղուն դէմքին դրաւ: Իր ծեռքը զրեթէ ծածկից անոր ամբողջ զլութը: Վազգ չշարժեցաւ:

Եորկիի հօրեղբօրդ հետ Հէնվորտ կ'երթա՞ս, ըստ մեծ հայրս:

Եթէ ատիկա հաճոյ է մեծ հօրս, կ'երթամ, ըստ Վազգ:

Մերունին սկսաւ ծամածութիւններ ընել, մտմտալով:

Պահ մը մտածեմ. ըստ: Եորկիի ոգին մեր տոհմին խենթոգին է: Քուկդ ալ: Իմաստութիւնն է երկու խենթեր միասին դնել:

Միւսներուն դարձաւ:

Զեր կարծիքը կ'ուզեմ յսել այս նիւթին շուրջ, ըստ: Իմաստութիւնն է միասին դնել մեծցած խենթ մը եւ մեծնալու վրայ եղող հատ մը, նոյն տոհմէն: Օգտակար պիտի ըլլա՞յ իրենց-մէ մէկուն: Բարձր խօսեցէք որպէսզի կարենամ նկատի առնել:

Կը խորհիմ թէ ատիկա պիտի ըլլար ընելիք քնական բանը,

ըսաւ Զօհրաապ հօրեղբայս: Խենթ մը եւ խենթ մը: Մարդը կ'աշխատի, տղան տունը կը պահէ եւ կերակուր կ'եփէ:

Թերեւս, ըսաւ մեծ հայրս: Քննենք խենթ մը եւ խենթ մը, մէ կը կ'աշխատի, միւսը տունը կը պահէ եւ կերակուր կ'եփէ: Կրնա՞ս կերակուր եփել, տղա՞յ:

Անշուշտ կրնայ, ըսաւ մեծ մայրս: Բրինծ, գոնէ:

Ճշմարի՞ս է ասիկա, տղա՞յ, բրինծի մասին, ըսաւ մեծ հայրըս: Զորս գաւաթ զուր, մէկ գաւաթ բրինծ, մէկ թէյի դգալ աղ: Գիտե՞ս այնպէս մը ընել որ կերակուր դուրս գայ ոչ թէ ըմպելի, թէ՝ երագելու վրայ ենք:

Անշուշտ կրնայ բրինծ եփել, ըսաւ մեծ մայրս:

Չեռքիս հակառակ կողմը ճամբայ ելած է գէպի բերանդ, ըսաւ մեծ հայրս: Թող տղան ինք խօսի իր մասին: Լեզու ունի: Կրնա՞ս եփել, տղա՞յ: Երբ գիրքի մը մէջ կը կարգաք թէ տղայ մը իմաստուն կերապով կը պատասխանէ ծերունիի մը, այդ գրողը հաւանաբար հրեայ է, չափազանցելու հակամէտ: Կրնա՞ս այնպէս ընել որ կերակուր դուրս գայ, ոչ թէ ըմպելի:

Բրինծ եփած եմ, ըսաւ Վազգ: Կերակուր դուրս եկաւ:

Բաւարար աղ ունէ՞ր, ըսաւ մեծ հայրս եթէ ստես, յիշէ՛ ձեռքս:

Վազգ պահ մը վարանեցաւ:

Կ'ըմբռնեմ, ըսաւ մեծ հայրս: Շփոթած ես բրինծին նըկատմամբ: Ի՞նչը պակաս էր: Ճշմարտութինք միայն հաճելի է ինծի: Անվախօրէն խօսէ: Եթէ անվախօրէն ճշմարտութիւնն ըլլայ, ոչ ոք կրնայ աւելին պահանջել: Ի՞նչ բան կը շփոթեցնէ քեզ բրինծին նկատմամբ:

Չափազանց աղի էր, ըսաւ Վազգ: Ստիպուեցանք զուր խմել օրն ի բուն եւ զիշերն ի բուն, ա'յնքան աղի էր:

Ոչ մէկ յերիւրանք, ըսաւ մեծ հայրս: Միայն ինչ որ ճըշմարիս է: Բրինծը չափազանց աղի էր: Բնականաբար ըստիպուեցաք զուր խմել օրն ի բուն եւ զիշերն ի բուն: Ամէնքս կերած ենք այդպիսի բրինծ: Որովհետեւ օրն ի բուն եւ զիշերն ի բուն զուր խմեցիր մի՛ կարծեր թէ ատիկա ընող առաջին հայն ես դուն:— Ինծի միայն ըսէ թէ չափազանց աղի էր: Սորվելու եկած չեմ հոս: Ես զիտեմ: Միայն ըսէ թէ չափազանց աղի էր եւ ծգէ որ ես վճռեմ թէ դուն ես երթալիքը:

Մեծ հայրս միւսներուն դարձաւ: Դարձեալ սկսաւ ծամացըութիւններ ընել:

Կարծեմ ա'ս է երթալիք տղան, ըսաւ, բայց խօսեցէ՛ք եթէ ըսելիք բան մը ունիք: Աղի ըլլալը աւելի լաւ է քան հեղուկ: Թանձրութիւնը թեթե՛ւ էր, տղա՛յ:

Թանձրութիւնը թեթեւ էր, ըսաւ Վազգ:

Կը հաւատամ որ այս մէ՛կը պէտք է ղրկել, ըսաւ մեծ հայրս: Զուրը օգտակար է աղիքին: Այս տղա՞ն պիտի երթայ, Վազգ Կարօղանեան. թէ՛ ո՞վ:

Երկրորդ խորհրդածութենէ մը վերջ Զօհրապ հօրեղբայրս ըսաւ. Երկու բացայայտ խենթեր, թերեւս լաւ չէ, թէեւ բրինձը հեղուկ չըլլայ: Ես Արամը կ'առաջարկեմ: Թերեւս ան պէտք է երթայ: Արժանի է պատժուելու:

Ամէն ոք ինծի նայեցաւ:

Արամ, ըսաւ մեծ հայրս: Խնդացող տղա՞ն ըսել կ'ուզես: Քարձրաքրիջ Արամ Կարօղանեա՞նը բսել կ'ուզես:

Ուրիշ ո՞վ բսել պիտի ուզէր ըսաւ մեծ մայրս: Շատ լաւ գիտես թէ ո՞վ բսել կ'ուզէ:

Մեծ հայրս դանդաղօրէն դարձաւ եւ կէս վայրկեան նայեցաւ մեծ մօր:

Երբ, ըսաւ ան, զիրքի մը մէջ կը կարդաք մարդու մը մասին որ աղջկան մը կը սիրահարուի եւ անոր հետ կ'ամուսնանայ, այդ զրողը իրապէս կ'ակնարկէ շա'տ երիտասարդ մարդու մը որ բոլորովին կ'անգիտանայ թէ այդ կինը անպատշաճօրէն պիտի խօսի մինչեւ իննսունեօթը տարեկանը երբ պատրաստ ըլլայ հողը մտնելու: Այդ զրողը մարդու երիտասարդ տիպարի մը մասին խորհած է:

Արամը բսել կ'ուզես, ըսաւ: Արամ Կարօղանեա՞ն:

Այո, ըսաւ Զօհրապ հօրեղբայրս:

Ի՞նչ ըրած է՝ այս ահոնկի պատիժին արժանանալու համար, ըսաւ մեծ հայրս:

Ինք գիտէ, ըսաւ Զօհրապ հօրեղբայրս:

Արամ Կարօղանեա՞ն, ըսաւ մեծ հայրս:

Կանգնեցայ ու մեծ հօրս դիմաց կեցայ: Իր խոշոր ծեռքը դէմքիս զրաւ ու շփեց զայն: Գիտէի թէ բարկացած չէր:

— Ի՞նչ ըրիբ, տղա՛յ, ըսաւ:

Սկսայ խնդալ, յիշելով ըրածներս: Մեծ հայրս մտիկ ըրաւ

պահ մը եւ յետոյ սկսաւ ինծի հետ խնդալ:

Միայն ինք եւ ես կը խնդայինք: Միւսները չէին համար-ձակեր խնդալ: Մեծ հայրս անոնց հրահանգած էր չխնդալ եթէ չէին կրնար իրեն պէս խնդալ: Իրմէ զատ, աշխարհի մէջ ես միակ Կարօղլանեանն էի որ այդ կերպ կը խնդայի:

Արամ Կարօղլանեան, ըսաւ մեծ հայրս, ըսէ՛: Ի՞նչ ըրիր:

Ո՞ր մէկը, ըսի:

Մեծ հայրս Զօհրապ հօրեղբօրս դարձաւ:

Ո՞ր մէկը, ըսաւ: Տղուն ըսէ թէ ո՞ր անառակութիւնը խօստովանի: Կ'երեւի բազմաթիւ են:

Ինք գիտէ ո՞ր մէկը, ըսաւ Զօհրապ հօրեղբայրս:

Այսինքն, ըսի, դրացիներուն ըսե՞լս թէ դուն յիմար ես:

Զօհրապ հօրեղբայրս մերժեց խօսիլ:

Թէ արդիօք, ըսի, կ'ակնարկես հրապարակով քեզի պէս խօսելո՞ւս:

Այս է եորկիի հետ զրկուելու յարմար տղան, ըսաւ Զօհ-րապ հօրեղբայրս:

Կրնա՞ս բրինծ եփել, ըսաւ մեծ հայրս:

Փոյթ չէր ըներ մանրամասնութիւններ հարցնելու՝ Զօհրապ հօրեղբայրս հեգնելուս մասին: Եթէ կրնայի բրինծ եփել, պէտք էր եորկիի հետ Հէնֆորտ երթայի: Այս էր նզրակացութիւնը: Անշուշտ ես կ'ուզէի երթալ, ինչ ալ ըլլար այն զրողը որ զրեր էր թէ տղու մը համար սրանչելի պատահար մըն էր համբոր-դութիւնը: Յիմար կամ սաախօս կամ ուրիշ որեւէ բան — ես կ'ուզէի երթալ:

Կրնամ բրինծ եփել, ըսի:

Աղի՞ թէ նեղուկ, թէ ի՞նչ, ըսաւ մեծ հայրս:

Երբեմն աղի, ըսի: Երբեմն նեղուկ: Երբեմն կատարեալ:

Մտածենք, ըսաւ մեծ հայրս:

Պատին կոթնեցաւ, մտածկու:

Երեք խոշոր գաւաթով ջուր, ըսաւ մեծ մօրս:

Մեծ մայրս խոհանոց գնաց եւ պահ մը վերջ վերադար-ձաւ՝ ափսէի մը վրայ երեք խոշոր գաւաթով ջուր դրած: Մեծ հայրս մէկ գաւաթը միւսին ետեւէն խմեց, յետոյ միւսներուն դարձաւ, մտածկու բազմաթիւ ծամածռութիւններ ընելով:

Երբեմն աղի, ըսաւ: Երբեմն նեղուկ: Երբեմն կատարեալ: Այս է Հէնֆորտ զրկուելու յարմար տղան:

Այո, ըսաւ Զօհրապ հօրեղբայրս: Միա' կը:

Այդպէս թող ըլլայ, ըսաւ մեծ հայրս: Այսքանը ըսաւ է:
Կ'ուզեմ առանձին մնալ:

Շարժեցայ երթալու համար: Մեծ հայրս վիզէս բռնեց:

Պահ մը կեցիր, ըսաւ:

Երբ առանձին մնացինք, ըսաւ. Խօսէ՛ Զօհրապ հօրեղբօրդ
խօսածին պէս:

Բրի ըսածը, եւ մեծ հայրս մեծաձայն խնդաց:

Փնտ' Հէնֆորտ, ըսաւ: Խենթ Եորկիին հետ զնա, եւ ու-
զե՛ս աղի շինէ, ուզես՝ հեղուկ, ուզես՝ կատարեալ:

Այս ձեւով Եորկի հօրեղբօրս ընկերակից նշանակուեցայ-
դէալի Հէնֆորտ իր համբորդութեան համար:

Յաջորդ առտու, արեւծազէն առաջ նամբայ ելանք: Հե-
ծանիւին լծակին վրայ նստայ հս, իսկ Եորկի հօրեղբայրս նըս-
տարանին վրայ, բայց երբ յոգնեցայ՝ իջայ ու բալեցի, եւ պահ
մը վերջ Եորկի հօրեղբայրս իջաւ ու բալեց եւ հս հեծայ: Նոյն
օր կէս օրէն վերջ ուշ ատեն միայն հասանք Հէնֆորտ:

Պարտաւոր էինք Հէնֆորտ մնալ մինչեւ որ գործը աւար-
տէր, մինչեւ ձմերուկի եղանակին վերջաւորութիւնը: Այդ էր
նպատակը: Քաղաքին մէջ շրջեցանք բնակարան փնտուելով,
տուն մը՝ որ ունենար զերմոց, կազի կազմած, եւ ջուր: Փոյթ
չէինք ըներ ելեկտրականութեան մասին, բայց կազ եւ ջուր կ'ու-
զէինք: Վեց կամ եօթը տուն տեսանք, յետոյ տեսանք հատ մը
զոր Եորկի հօրեղբայրս սիրեց, ուստի նոյն զիշերը հաստատուե-
ցանք հոն: Տասնեւմէկ սենենակնոց տուն մըն էր, որ ունէր
կազային զերմոց մը, վազող ջուրով լուացարան մը, անկողինով
ու բազմոցով սենենակ մը: Միւս սենենակները ամէնքը պարապ
էին: Եորկի հօրեղբայրս մոմ մը վառեց, հանեց իր ջնարը, նստաւ
տախտակամածին վրայ եւ սկսաւ նուազել ու երգել: Դեղեցիկ
էր այս: Երբեմն թախծառիթ էր եւ երբեմն զուարճալի, բայց
միշտ զեղեցիկ էր: Զեմ զիտեր ո՞քքան ատեն նուազեց ու երգեց
նախ քան սկանելը թէ անօթի էր, բայց յանկարծ կանգնեցաւ
ու ըսաւ. Արամ, բրինծ կ'ուզեմ:

Այդ զիշեր աման մը բրինծ եփեցի որ միանգամայն աղի էր
ու հեղուկ, բայց Եորկի հօրեղբայրս ըսաւ. Արամ, ասիկա հիա-
նալի է:

Թռչունները մեզ արթնցուցին արեւծազին:

Գո՞րծը, ըսի: Այսօր կը սկսիս, զիտես:

Այսօր, հառաջից Եորկի հօրեղբայրս:

Ողբերգականօրէն դուրս ելաւ պարապ տունէն և և
շուրջս աւել մը փնտռեցի: Աւել չկար, ուստի դուրս ելայ ու
շնմին աստիճաններուն վրայ նստայ: Ցերեկուան լոյտով, աշ-
խարին մէկ աղուոր մասը կ'երեւար: Միայն չորս տունով փո-
ղոց մըն էր: Տան դէմ, երկու փողոց անդին, եկեղեցիի զան-
գակատուն մը կար: Շեմին նստայ շուրջ մէկ ժամ: Եորկի
հօրեղբայրս փողոցն ի վեր եկաւ, հեծանիւով, անսանձ ուրա-
խութեամբ զեկզակելով:

Ո՞չ այս տարի, փա՛ռք Աստուծոյ, ըսաւ:

Հեծանիւէն ցատքեց ու վարդենիներու թաւուտի մը մէջ
ինկաւ:

Ի՞նչ, ըսի:

Գործ չկայ, ըսաւ: Գործ չկայ, փա՛ռք Աստուծոյ:

Վարդ մը հոտոտեց:

Գործ չկայ, ըսի:

Գործ չկայ, փա՛ռք մեր երկնաւոր Հօր, ըսաւ:

Վարդին նայեցաւ, ժպտուն:

Ի՞նչո՞ւ չկայ, ըսի:

Զմերուկները, ըսաւ:

Ի՞նչ ունին, ըսի:

Եղանակը վերջացած է, ըսաւ:

Այդ նշմարիտ չէ, ըսի:

Եղանակը վերջացած է, ըսաւ Եորկի հօրեղբայրս: Հաւա-
տա՛ ինձ, վերջացած է:

Հայրդ գլուխդ պիտի ջարդէ, ըսի:

Եղանակը վերջացած է, ըսաւ ան: Օրհնեալ է Աստուած,
ձմերուկները ամէնքն ալ հնձուած են:

Ո՞վ ըսաւ ատիկա, ըսի:

Նոյնինքն ագարակապանը: Նոյնինքն ագարակապանը այդ-
պէս ըսաւ, ըսաւ Եորկի հօրեղբայրս:

Ան այնպէս ըսեր է, ըսի: Զէ ուզեր քու զգացումներդ
վիրաւորել: Ան այդպէս ըսեր է որովհետեւ զիտէր թէ սիրտդ
գործիդ հետ պիտի չըլլար:

Օրհնեալ է Աստուած, ըսաւ Եորկի հօրեղբայրս, ամբողջ ե-
ղանակը վերջացած է: Մբանչելի, հասուն բոլոր ձմերուկները
հնձուելի են:

Ի՞նչ պիտի ընենք, ըսի: Եղանակը նո՞ր կը սկսի:

Վերջացած է, ըսաւ ան: Այս տան մէջ պիտի բնակինք մէկ ամիս, յետոյ տուն պիտի երթանք: Վեց տոլար վարձք վճարեցինք, եւ բրինձի բաւելիք դրամ ունինք: Մէկ ամիս սկիտի երազենք հոս, յետոյ տուն պիտի երթանք:

Առանց դրամի, ըսի:

Բայց լա՛ւ առողջութեամբ, ըսաւ: Փա՛ռք Աստուծոյ, որ այս տարի ա՛յնքան կանուխ հասունցուց զանոնք:

Եսորկի հօրելրայրս պարելով տուն մտաւ ու մօտեցաւ իր ջնարին, եւ նախ քան որ կարենայի որոշել թէ ի՛նչ ընելու էի զինք: ան սկսեր էր նուազել ու երգել: Այնքան գեղեցկօրէն՝ որ նոյնիսկ չկանգնեցայ ու չփորձեցի զինք տունէն գուրս վուզնաել: Միայն նստած մնացի շեմին, ու մտիկ ըրի:

Մէկ ամիս կեցանք այդ տան մէջ եւ յետոյ վերադարձանք: Մեծ մայրս առաջինն էր որ տեսաւ մեզ:

Ատեն էր որ գուք երկուքդ տուն վերադառնալիք, ըսաւ ան: Վագրի նման կատղած էր: Ինձի տուէք դրամը:

Դրամ չկայ, ըսի ես:

Աշխատեցա՞ւ, ըսաւ մեծ մայրս:

Ո՛չ, ըսի: Ամքողջ ամիսը՝ նուազեց ու երգեց:

Ի՞նչպէս գուրս եկաւ բրինձը, ըսաւ:

Երբեմն աղի, ըսի: Երբեմն հեղուկ: Երբեմն կատարեալ: Բայց անիկա չաշխատեցա՞ւ:

Իր հայրը պէտք չէ զիտնայ, ըսաւ: Ես դրամ ունիմ:

Մեծ մայրս վերցուց իր զգեստը եւ քիչ մը դրամատոմս հանեց գրապանէ մը ու ծեռքերուս մէջ դրաւ:

Երբ տուն զայ, ըսաւ, իրեն տուք այս դրամը:

Պահ մը ինձի նայեցաւ, ապա յարեց. Արամ Կարողլանեա՛ն:

Հսածիդ պէս պիտի ընեմ, ըսի ես:

Երբ մեծ հայրս տուն եկաւ, սկսաւ գոռալ:

Արդէն իսկ վերադարձե՞ր էր, ըսաւ: Եղանակը այնքան շո՞ւտ վերջացաւ: Ո՞ւր է անոր վաստկած դրամը:

Դրամը իրեն տուի:

Չեմ ուզեր որ օրն ի բուն երգէ, գոռաց մեծ հայրս: Ամէն քան սահման մը ունի: Երբ զիրքի մը մէջ կը կարդաք թէ հայր մը իր խննիթ տղան աւելի կը սիրէ քան իր իմաստուն տղաքը, այդ գրողը ամուրի մըն է:

Բակին մէջ, նշենիին տակ. Եորկի հօրեղբայրս սկսաւ նուագել ու երգել: Մեծ հայրս կեցաւ ու սկսաւ մտիկ ընել: Նըստաւ բազմոցին վրայ կօշիկները հանեց և սկսաւ ժամածուութիւններ ընել:

Խոհանոց զացի երեր կամ չորս զաւաթ զուր խմելու, յագեցնելու համար նախորդ զիշերուան բրինձէն ունեցած պապակո: Երբ հիւրանոց վերադարձայ ծերունին երկարած էք բազմոցին վրայ, քունի մէջ եւ ժպտուն, եւ իր տղան՝ Եորկի ալէլուիս կ'երգէր տիեզերքին, իր զեղեցիկ, թախծոտ ձայնին ամբողջ ուժով:

L R U S O R E

Քլէրընս Եքամի տասը տարեկան էր, եւ դպրոցէն տուն Կ'երթար, 1918 ին, երբ ձէվ Ուիլիս գեղարանէն ներս կանչէց զինք, Մարիփոզա փողոցին վրայ, եւ ըստաւ. «Ճղաս, դատաւոր Օլսոնի մայրը մեռնելու վրայ է, եւ կ'ուզեմ որ վազես մինչեւ Պլէքսոթըն պողոտան՝ բժիշկ Կրէկըրի տունը եւ իրեն ըստս որ անմիջապէս գայ գեղը առնելու եւ ապա Մալակա՝ դատաւոր Օլսոնի տունը փութալու: Բժիշկ Կրէկըրի հաւանաբար գինով ըլլայ, բայց քիչ մը պաղ զուր նետէ իր գէմքին, եւ եթէ շունը վրադ դրկէ՝ շունը իր անունով կանչէ, Համբիթըն, եւ պիտի չխածնէ քեզ: Այլապէս, կը խածնէ: Վեց կամ հօթը զաւաթ պաղ զուր նետէ բժիշկին դէմքին եւ զինքը Ֆորտին մէջ նըստեցուր եւ իրեն հետ դեղարան վերադարձիր: Ես անձամբ կ'երթայի, բայց պարտաւոր եմ մնալ եւ հսկել սոստայի ծորակի առեւտուրին»:

Պզտիկ տղան սաստիկ շփոթած էր: Նախ եւ առաջ, գեռ երբեք չէր խօսած ձէվ Ուիլիսի հետ, թէեւ դեղարանի ցուցափնդկին մէջ բանիցս տեսած էր զայն առարկաներ յարդարելու վրայ, մասնաւորապէս մեքենական կեղծ տղան որ կոնա-

ծեւ պաղպաղակ մը կը լգէր եւ զլուխը մէկ կողմէն միւսը կը շարժէր՝ պաղպաղակին համէն սքանչացած։ Այլապէս, Քէրընս չէր ճանչնար ձէմբը, եւ ձէփ չէր ճանչնար Քէրընսը, եւ պզտիկ տղան շուարած եւ յուզուած էր ամբողջ խնդիրէն, մասնաւորաբար շունչն։

Համիլթըն։

Ուղղակի խանութէն գուրս վազած պիտի ըլլար եւ պարտականութիւնը կատարած, բայց Համիլթըն շունին վերաբերեալ մասէն չէր ախորժեր, թէեւ քիչ մը անձկոտ էր գատաւոր Օլսոնի Մալակայաքնակ մօրը մասին։ Զգայացունց էր եղածը բայց քչիկ մը չափազանց զգայացունց։ Մարգոց եւ վայրերու այնքան անուններ յիշուած էին, որ Քէրընս չէր զիտեր թէ ո՛վ ուր էր, ուստի դրան մօտեցաւ, ապա ետ դարձաւ, գրիթէ երկու ուղղութեամբ շարժելով, ուզելով ընել բարի գործը, ուզելով ճ'շդուկ ընել, յիշելով Համիլթըն շունը, եւ ըսաւ։ «Ի՞նչ»։

«Դատաւոր Օլսոնի մայրի՝կը», ըսաւ ձէփ Ռւիլիս։ «Մեռնելու վրայ է, տղաս։ Դարձեալ կաթուած ունեցած է, եւ այնպէս կ'երեւի թէ պիտի չկարենայ տոկալ եւ Գաւառային Ցուցահանդէս մը եւս տեսնել։ Մալակա։ Հարիւր երկու տարեկան է։ Դատաւորը ինք եօթանասունէն աւելի է, տակնուշրայ եղած է, եւ աշխարհի մէջ միակ մարդը որ կրնայ այդ կինը ողջ պահել մինչեւ որ դատաւորը զինք Գաւառային Ցուցահանդէսի մը եւս տանի՛ թժիշկ Կրէկըրին է, եւ պէտք է անմիշապէս վազես Պէքսթըն պողոտայի իր տունը եւ պազ զուրնեսես իր գէմքին Զես կրնար սխալիլ. այն տունն է՝ որուն յառաջամասի պարտէզին մէջ սիմէնթէ երկու առիւծ կայ։»

Դպրոցէն տուն բալած ատեն, Քէրընս արկածախնդրութեան մասին կ'երազէր, եւ մելամաղձոտ էր՝ ամէն բանի միօրինակութեան պատճառով, եւ խիճներ կը հարուածէր մայթին ու փողոցին երկայնքը, արկածախնդրութեան մասին երազելով եւ մելամաղձոտ ըլլալով՝ պզտիկ տղայ մը ըլլալուն ու անմէն օր դպրոց երթալու պարտաւորուելուն եւ կեանքը երբեք իրապէս վայելել չկարենալուն պատճառով։ Խիճ մը հարուածեր էր իր ճամբայէն մինչեւ երկու տնաշարը անդին, եւ այդ կերպով է որ Մարիփոզա փողոց եկեր էր։

«Այս, պարոն», ըսաւ ձէփի։ «Այն տունը՝ որուն յառաջամասի պարտէզին մէջ սիմէնթէ երկու առիւծ կայ։ Շունը մնա՞ծ է»։

«Եռունի ամենամեծ տեսակն է», ըսաւ դեղագործը: Մէն-
Կէրնար մը, բայց եթէ իր անունովը կանչես, Համիլթըն, ան
պիտի չխածնէ քեզ»:

«Այս, պարոն», ըսաւ տղան: «Համիլթըն: Զոր նետել
քժիշկին դէմքին եւ իրեն ըսել թէ դատաւոր Օլսոնի մայրը
մեռնելու վրայ է»:

«Հիմա հասկցար», ըսաւ դեղագործը: «Անմիջապէս հոն
վագէ: Միայն վեց տնաշարք հեռու է: Ակնթարթի մը մէջ
հոն կ'ըլլաս: Ի՞նչ է անունդ»:

«Քէրընս», ըսաւ տղան:

«Շատ լաւ, Քէրընս, ըսաւ դեղագործը: Ահա՛ կապոց մը
ձիւթ քեզի համար»:

«Որեւէ բան չեմ ուզեր», ըսաւ տղան: «Անմիջապէս հոն
պիտի վագեմ»:

Խանութէն դուրս վազեց, երկու երկվայրկեանի մէջ վեց
կամ եօթը անգամ ետին նայելով, եւ ուղղակի բախսեցաւ խո-
շորակազմ տիկնոց մը որ անմիջապէս ցաւագին հեծիւն մը ար-
տաքրեց: Տղան ներողութիւն խնդրեց տիկինչն եւ սկսաւ ամ-
բողջ արագութեամբ փողոցն ի վեր վազել:

Մինչ տղան փողոցն ի վեր կը վագէր, ձէփ կը փորձէր
սփոփել տիկինը:

«Դատաւոր Օլսոնի մայրիկը», ըսաւ ձէփ: «Մեռնելու
վրայ է ան: Տղան բժիշկ Կրէկըրիի տունը դրկեցի: Բժիշկը
հաւանաբար գինով ըլլայ, բայց տղուն ըսի ընկելիքը: Ես ան-
ձամբ կ'երթայի, բայց պէտք է հսկեմ սոտայի ծորակին առեւ-
տուրին»:

Լաւ, ձէփ Ուլիլիս երբեք օրական երեք զաւաթէն աւելի
չէր ծախսեր սոտայի ծորակէն, եւ առեւտուր չկար: Մէկ ժամ-
ուան մէջ երբեք եօթը հոգիչն աւելի չէր անցներ իր խանու-
թին առջևէն: Ան կը կարծէր թէ զործ մը կը բանեցնէր, եւ
տասը տարուան յարաւու ճիգէ վերջ չէր ուզեր իր կարծիքը
վերջին վայրկեանին փոխել:

Տիկինը գաւաթ մը ջուր ուզեց, խնդրեմ: ձէփ վաճառա-
սեղանին ետին սուրաց եւ գաւաթ մը առաւ ու գաղջ ջուրով
լեցուց եւ խնամով զետեղեց սալապատ վաճառասեղանին վե-
րայ:

Քէրընս եքափ շատ յոգնութիւն զգաց մէկ տնաշարք վա-

գելէ վերջ բայց խորհիլ իսկ չէր կրնար դանդաղելու մասին: Երկրորդ տնաշարքին վերջաւորութեան, սակայն, անկարող էր շարունակել, ուստի եզրաքարին վրայ նստաւ հանգչելու: Ծատ տաք էր օդը, եւ ինք բրտնաթոր էր, եւ յեղակարծօրէն՝ ամէն ինչ որ իր աչքին միշտ հասարակ ու ծանծրալի թուած էր՝ այժմ յուզումնալի եւ հրաշալի կը թուէր: Հեռուն, Մալակայի մէջ, խեղճ ծեր կինը մեռնելու վրայ էր եւ շատ հաւանաբար պիտի չապրէր յաջորդ Գաւառային Յուցահանդէսը տեսնելու չափ: Ան մոռած պիտի ըլլար: Անկարող պիտի ըլլար որեւէ բան տեսնելու: Գիտակցօրէն, տղան ուսումնասիրեց դէմի մերմակ տունը, երկու հսկայական էօքալիփթիւսի ծառերով, եւ հեռաջնի սիւները, եւ փողոցը, եւ տեսանելի ամէն ուրիշ բան:

Լաւ էր ողջ ըլլալ:

Մանր կը շնչէր, զգալով թէ ի՞նչ աղուոր էր շուրջը դիտելու եւ բաներ տեսնելու կարող ըլլար, երբ Տորիս Պարնզ եւ Կրովը Սթոն եկան փողոցին դէմի կողմէն եւ կանգ առին իր առջեւ: Լաւ, Տորիս Պարնզ աշխարհի մէջ միակ մոգական անձն էր Քէքրընս եքամի համար, եւ Կրովը Սթոն աշխարհի մէջ միակ տղան էր որուն Քէքրընս չէր կրնար հանդուրժել: Երբ Քէքրընս տղան ու աղջիկը միասին տեսաւ, դարձեալ՝ երկվայրկեանի մը կոտորակէն նուազ ատենի մէջ՝ սկսաւ մելամաղծուա զգալ ինք-զինը իրերու վիճակին պատճառով, մասնաւորաբար Կրովը հետ Տորիսի տուն երթալուն պատճառով: Կրովը զլսաւոր թերութիւնը այն էր, որ միշտ լաւ կօշիկներ կը հագուէր եւ միշտ հինգ կամ տասը սէնթ ունէր գրանը: Հետեւարար, ինքինը բան մը կը կարծէր:

Պգտիկ աղջիկը ըսաւ. «Ի՞նչ կայ»:

Եթէ Քէքրընս վշտացած ըլլար որ Կրովը իր վերեւ կը կենար ու վար կը նայէր, բացատրութիւն պիտի տար դատաւոր Օլսոնի մօր մասին որ մեռնելու վրայ էր Մալակայի մէջ, բժիշկ Կրէքրիի, Ճէֆ Ուիլլիսի, Գաւառային Յուցահանդէսին մասին, եւ Համիլթըն շունին մասին: Քէքրընս ցատքած պիտի ըլլար եւ փողոցն ի վար շարունակած, դէպի բժիշկին տունը, որուն պարտէ զին մէջ սիմէնթէ երկու առիւծներ կային: Իր պարտականութիւնը ըրած պիտի ըլլար, բայց սկսաւ մոռնալ Մալակայի ծեր կինը եւ սկսաւ դառնանալ որ Տորիս տուն կ'երթար Կրովը պէս մէկուն հետ:

Օդը շատ տաք էր: Ինք քրտնաթոր էր, եւ երբեք որեւէ
բան չէր պատահեր:

«Աչինչ կայ», ըսաւ Քլէրընս: «Կարծեմ կրնամ նստիլ ու
հանգչիլ եթէ փափաքիմ»:

Քլէրընս երեւակայից որ թերեւս Տորիս բաւականաչափ
խելացի պիտի ըլլար՝ իր խօսելակերպէն հասկնալու համար թէ
ո՞րքան կը սիրէր զինք, բայց կը սխալէր: Տորիս չախորժեցաւ
իր խօսելակերպէն, ոչ ալ կրովըր: Կրովըր խորհեցաւ զուարճա-
նալ, սրամիտ ըլլալով, եւ ըսաւ.

«Քլէրընս եքամի ինքզինք ուժեղ կը կարծէ»:

Քլէրընս ոտքի ցատքեց եւ ըսաւ. «Կը կարծես թէ սրա-
մի՛տ ես»:

Մարիփոզա փողոցի դեղարանին մէջ, ձէփ Ուիլիս շուրջանա-
կի կը քալէր երր հեռածայնը հնչեց: Դատաւոր Օլսոնն էր, Մալա-
կայէն: Կ'ուզէր զիտնալ թէ ո՞ւ ըւէր խերն անիծած թժիշկ Կրէ կը ընդունի:

«Հիմա տղայ մը զրկեցի զինք կանչելու», ըսաւ ձէփ: «Բժիշ-
կը ձեր մօտ պիտի ըլլայ խսկոյն: Ի՞նչպէս է ձեր մայրը»:

«Ապահով կերպով չեմ զիտեր», ըսաւ դատաւոր Օլսոն:
«Մեռած կ'երեւի, բայց կարծեմ կը քնանայ»:

«Կը շնչէ», ըսաւ ձէփ Ուիլիս:

«Ապահով կերպով չեմ զիտեր», ըսաւ դատաւոր Օլսոն:
«Չեմ կարծեր»:

«Վստա՞հ էք», ըսաւ ձէփ Ուիլիս:

«Չի թուիր թէ կը շնչէ», ըսաւ դատաւոր Օլսոն: «Ո՞ւր է
խերն անիծած թժիշկ Կրէ կը ընդունի»:

«Քլէրընս անուն տղայ մը զրկեցի զինք կանչելու», ըսաւ
ձէփ: «Ըսի իր ընելիքը շունին մասին»:

Կրովըր Սթոն ըսաւ. «Ես սրամիտ եմ»:

Քլէրընս չկրցաւ զիմանալ. հարուած մը տուաւ կրովըրի ծախս
ականջին, եւ կրովըր հարուած մը տուաւ իր բիթին: Քլէրընս
շատ սուր ցաւ զգաց եւ սկսաւ կրովըրը հալածել գէպի քա-
ղաք, հեռանալով այն տունէն որուն յառաջաւասի պարտէզին
մէջ սիմէնթէ երկու առիւծներ կային: Քլէրընս չորս տնաշարք
հալածեց կրովըրը, բայց կրովըրը խոյս տուաւ: Քլէրընս չափա-
գանց յողնած էր հետապնդումը շարունակելու համար:

Տորիս Պարնա չէր հետեւած իրենց: Հաւանաբար տունն
էր, շեմին նստած:

Ան՝ անձամբ:

Քլէրընս սկսաւ քալել դէպի անոր տունք, եւ երբ տունը հասաւ՝ ան շեմին նստած չէր: Փողոցին միւս կողմը եզրաքարին վրայ նստաւ եւ սպասեց որ ան դուրս գայ տունէն: Աշխարհի ամենէն սիրուն էակն էր Տորիս: Եւ տան մէջ էր ան: Տան մէջ որեւէ տեղ մըն էր ան, եւ թերեւս դուրս պիտի գար, եւ ինք պիտի տեսնէր զայն: Պիտի տեսնէր անոր սպիտակ վայելուց զգեստը, եւ պիտի տեսնէր անոր մաքուր կլոր դէմքը՝ հիանալի աչքերովն ու քիթովն ու շուրթներով եւ հիանալի թուլս մազերով: Տորիս Պարնզ: Թերեւս դուրս գար տունէն եւ խանութ երթար տուփ մը դեղձ կամ բան մը գնելու: Թերեւս խօսէր իրեն: Թերեւս ախորդեր իրմէ:

Երբ սկսաւ մթնել, միտքը գրաւ թէ ան դուրս պիտի չգար տունէն: Եետոյ միտքը գրաւ թէ թերեւս դուրս պիտի գար:

Սակայն դուրս չեկաւ ան, ուստի Քլէրընս ոտքի ելաւ, շատ խոնց զգալով ինքինք, եւ շփոթ, եւ սկսաւ քալել դէպի տուն: Գրեթէ տուն հասած էր երբ սկսաւ յիշել թէ բան մը մոռցած էր: Սկսաւ շատ դանդաղ քալել, եւ բիշ առ բիշ վերյիշեց — հեռու Մալակայի մէջ մեռնող ծեր կինը: Բժիշկ Կրէ կըրի, սիմէնթէ երկու առիւծներով պարտէ զին տան մէջ զինով, եւ Համիթըն շունը:

Շատ անօթի էր, շատ յոգնած, եւ շատ քնոտ, եւ բժիշկ Կրէ կըրի տունը, Պէքսթըն պողոտային վրայ, շատ հեռու կը թուէր: Խորհեցաւ թէ պարտաւոր էր ետ դառնալ եւ ամբողջ ուժով վազել դէպի բժիշկ Կրէ կըրի տունը եւ վեց կամ եօթը գաւաթ զուր նետել անոր դէմքին եւ կանչել Համիթըն շունը եւ բժիշկը Ֆորտին մէջ դնել եւ խոյանալ ձէֆ Ռւիլիսի դեղարանը եւ առնել դեղը եւ ժամական քառասուն մղոն արագութեամբ քշել խճուղին ի վար դէպի Մալակա՝ դատաւոր Օլսոնի տունը եւ դեղը տալ ծեր կնոց եւ յաջորդ Գաւառային Ցուցահանդէսը տեսնելու չափ երկար ատեն ողջ պահել զայն, բայց թերեւս արդէն իսկ մեռած էր ան, կամ թերեւս բժիշկ Կրէ կըրի տունը չէր, թերեւս քաղաքին մէջ տեղ մըն էր՝ խմելու վրայ, կամ եթէ ծեր կինը չէր մեռած՝ թերեւս մեռած պիտի ըլլար մինչեւ որ բժիշկ Կրէ կըրի հասնէր դեղին հետ Մալակայի տունը, եթէ բժիշկը տունն էր, եւ Քլէրընս այնքան յոգնած էր որ կը խորհէր թէ մեծ տարբերութիւն պիտի չընէր

եթէ բժիշկ Կրէկըրի մէկ կամ երկու տարի եւս ողջ պահեր ծեր կինը, ան վստահօրէն պիտի մեռնէր մէկ կամ երկու տարիէն՝ ամէն պարագայի տակ, ուստի ետ չգարծաւ ու չգագեց դէպի Պլէքսիթըն պողոտայի տունը:

Ծեր կինը վստահօրէն պիտի մեռնէր մէկ կամ երկու տարիէն, ամէն պարագայի տակ:

Երերալով գնաց տուն եւ ընթրեց եւ ընթրիքէն անմիջապէս վերջ քնացաւ, եւ առտուն՝ այդ մասին ամէն ինչ մոռցած էր, յիշելով Տորիս Պարնզը, եւ շարունակեց յիշել ամէն ինչ ա'յդ մասին, եւ երեք ամիս վերջ հայրը ընտանիքը Մոտէսթօ փոխադրեց, հարիս մղոն անդին՝ խճուղին ի վեր, եւ Քլէրընս եքամ շարունակեց յիշել Մալակայի ծեր կինը, եւ ատեն մը վերջ նոյնիսկ Տորիս Պարնզը մոռցաւ, եւ յետոյ Օգոստոսի մէջ օր մը, 1926ին, ութ տարի վերջ, երբ տասնըութ տարեկան էր, վերյիշեց Տորիսը, եւ երեք երկվայրէկեան վերջ վերյիշեց Մալակայի ծեր կինը, մեռնող, եւ գործ ածուած Սթիտըպէէյքը մը քշելու վրայ էր ուսումնարանէն տուն, եւ ուղիղ անցաւ իր տան առջեւէն, եւ շարունակեց խճուղին ի վար, եւ երեք ժամ ետք մթնելէ ճիշդ առաջ՝ հասաւ հնօրինայ հայրենի քաղաքը եւ քեց Մարիփոզա փողոցն ի վար, ճէֆ Ռիլիսի գեղարանը փնտռելով, եւ գտաւ զայն:

Ներս մտաւ, եւ ճէֆ կեցած էր վաճառասեղանին ետին, սոտայի ծորակին առեւտուրին հսկելու վրայ: Ճէֆ հրճուեցաւ տեսնելով որ երիտասարդ մը ինքնաշարժ մը կը կեցնէ իր խանութին առջեւ ու ներս կու գայ ու վաճառասեղանին առջեւ աթոռակի մը վրայ կը նստի:

«Ի՞նչ կը փափաքիք», ըսաւ ճէֆ:

«Ինչ որ կ'ու զեմ զիտնալ», ըսաւ Քլէրընս եքամ «սա է ան կրցաւ տեսնել Գաւառային Ցուցահանդէսը»:

«Ո՞վ», ըսաւ ճէֆ:

«Դուք չէք յիշեր զիս», ըսաւ Քլէրընս: «Կը ցաւիմ որ չգացի բժիշկ Կրէկըրի տունը, Պլէքսիթըն պողոտային վրայ: Տունը որ սիմէնթէ երկու առիւծ ունէր յառաջամասի պարտէզին մէջ: Եւ վեց կամ եօթը գաւաթ պաղ զուր նետել բժիշկին դէմքին՝ եթէ գինով ըլլար: Եւ ուշադրութիւն ընել Համիլթըն շունին: Կը յիշէք»:

ձէֆ ու շագրութեամբ մտածեց այդ մասին, դէմքը ծամածուլով:

«Օհ, այս», ըսաւ, «կը յիշեմ: Ատիկա տասը, տանընինգ տարի առաջ էր»:

«Ոչ», ըսաւ Քլէրընս, «ութ տարի առաջ էր»:

«Դատաւոր Օլսոնի մայրը», ըսաւ ձէֆ: «կը յիշեմ: Անշուշտ»:

«Կը ցաւիմ որ չպացի բժիշկ Կրէկըրիի տունը», ըսաւ Քլէրընս: «Խիստ ամօթապարտ և ատոր համար: Բնաւ կրցա՞ւ երթալ Գաւառային ծուցահանդէսը տեսնելու: Բժիշկ Կրէկըրիի թորոտով եկա՞ւ եւ գեղը առա՞ւ եւ Մալակա գնա՞ց ու անոր կեանքը ազատե՞ց: Ի՞նչպէս վերջացաւ»:

«Անկենդան մեռած էր ան՝ դուք այս խանութէն գեռ չմեկնած», ըսաւ ձէֆ Ռւիլիս: «Դիազննիչ Ֆիլտինկ յայտարարեց թէ երեք օրէ ի վեր մեռած էր ան: Դատաւոր Օլսոնը նափա տարին, յիմարանոց: Պնդեցին թէ ծերութեան պատճառով խենթեցեր էր, բայց եօթանասունէն շատ աւելի չէր: Որքան գիտեմ, գեռ հոն է ան»:

«Չեմ կարծեր որ գեղը որեւէ օգուտ պիտի ընէր կնոջ», ըսաւ Քլէրընս:

«Եհ, չեմ գիտեր», ըսաւ ձէֆ Ռւիլիս: «Դիազննիչ Ֆիլտինկ պնդեց թէ երեք օրէ ի վեր մեռած էր ան, բայց դատաւոր Օլսոն պնդեց թէ բնաւ ալ մեռած չէր ան: Պնդեց թէ ան կը քնանար: Դիազննիչ Ֆիլտինկ բաւական չափազանցող մարդ էր, եւ վստահ չեմ գիտեր թէ քիչ մը գեղ ամէն ինչ պիտի չուղղէր»:

«Ի՞նչ եղաւ բժիշկ Կրէկըրին», ըսաւ Քլէրընս, «բնաւ չպացի բժիշկ Կրէկըրիին»:

«Եհ, վերջերս ոչ ոք շատ չէ տեսած բժիշկ Կրէկըրին», ըսաւ ձէֆ: «Շատ դուրս չ'ելլեր: Միայն տունը կը կենայ ու կը խմէ»:

«Իսկ շունը», ըսաւ Քլէրընս, «Համիլթըն»:

«Մօտ երեք տարի առաջ մեռաւ Համիլթըն», ըսաւ ձէֆ:

Երիտասարդ նայեցաւ հայելիին վրայի ազգերուն եւ կարդաց նկարագրութիւնը այն սքանչելի բաներուն զորս ձէֆ Ռւիլիս կը պատրաստէր սոտայի ծորակին առեւտուրին համար: Բաւական տխուր էր ամէն բանի համար, ցաւագին կա-

րօտ մը՝ անսահմանելի բանի մը հանդէպ, մեծ առանձնութիւն, մասամբ որովհետեւ զիշեր կ'ըլլար, մասամբ որովհետեւ չէր զիտեր թէ ի՞նչ եղած էր Տորիս Պարնզ, մասամբ որովհետեւ ծեր կինը երեք օրէ ի վեր մեռած էր եղեր ամէն պարագայի տակ, մասամբ որովհետեւ դատաւոր Օլսոն յիմարանոցն էր, մասամբ որովհետեւ բժիշկ Կրէկրի այլեւս դուրս չէր ելլեր բայց եւ այնպէս, ըստու. «Ընկուզախառն մասնաւոր արեւալի շոքոլայէն պիտի ուզէի», եւ ձէփ, տասնըութ տարի սպասելէ վերջ. սկսաւ ցատկուտել, ապակեայ պնակներով, պաղպաղակի շերեփներով, եւ մանր դգալներով:

ՄԵՌՍԻԿԱՑԻՆԵՐԸ

Խուան Քապրալ մեքսիկացի մըն էր որ հօրեղօրոս քով կ'աշխատէր. որթատունկեր կը յօտէք: Աղքատ մարդ մըն էր, բայց ունէր շարք մը ստացուածքներ — իր կինը՝ Քոնսուէլան, իր մանչերը՝ Փանչօն, իր երեք աղջիկները, Ֆէտէրիքօկաղ զարմիկը, չորս շուներ, կատու մը, կիթառ մը, հրացան մը, ծեր ծի մը, հին կառք մը, եւ շատ մը անօթներ ու տապակներ:

Ագարակի բակին մէջ հօրեղօրոս հետ կը խօսէի այն առտուն ուր Խուան իր կառքով եկաւ ճամբէն, գործ ու զելու:

— Ի՞նչ է աս, ըստ հօրեղբայրս:

— Մեքսիկացիներ, ըսի:

— Ի՞նչէ՞ն զիտես, ըստ ան:

— Շուներէն, ըսի: Մեքսիկացիները ազնուական եւ պարզ ժողովուրդ մըն են: Անոնք երբեք այնքան աղքատ յեն ըլլար որ չկարենան շուներու վոհմակ մը պահել: Անոնք հնդիկներ են՝ ուրիշ ազնուական ցեղերու խառնուած:

— Ի՞նչ կ'ուզեն, ըստ ան:

— Գործ, ըսի: Երենց սիրտը պիտի կոտրի եթէ ատիկա խոստովանին, բայց այդ է իրենց ու զածը:

— Ես օգնականի պէտք չունիմ, ըսաւ հօրեղբայրս:

— Փոյթ պիտի ըընեն անոնք, ըսի: Պիտի դառնան ու յա-
ջորդ այգին երթան:

Կառքը ագարակին բակը մտաւ դանդաղօրէն. Եւ Խուան
Քապրալ բարի լոյս ըսաւ մեքսիկերէն: Buenos días, amigos:
Դէշ անգլիերէնով ըսաւ.

— Այս այգին մէջ գործ կա՞յ զօրաւոր մեքսիկացիի մը
համար:

— Ո՞վ է ան, ըսաւ հօրեղբայրս: («Օրինակի համար», ըսաւ
ինձի):

— Ես, ըսաւ Խուան Քապրալ: Խուան Քապրալ:

— Խուան Քապրալ, ըսաւ հօրեղբայրս: Ոչ, գործ չկայ:

— Քանի՞ է վճարումը, ըսաւ Խուան:

— Ինչ ըսա՞ւ, ըսաւ հօրեղբայրս ինձի:

Գլանիկ մը վառեց, շփոթութիւնը վանելու համար:

— Կ'ուզէ գիտնալ թէ քանի՞ է վճարումը, ըսի:

— Ո՞վ վճարումի խօսք ըրաւ, ըսաւ հօրեղբայրս: Որեւէ
մէկը գործի առած չունիմ:

— Բայց եւ այնպէս, ան կ'ուզէ գիտնալ, ըսի: Գիտէ թէ
որեւէ մէկը գործի առած չունիմ:

Հօրեղբայրս ապշած էր:

— Լա՞ւ, ըսաւ, ճափոնցիներուն կը վճարեմ ժամական երե-
սուն սէնթ: Ագարակապաններէն շատերը քսան եւ քսանը հինգ
սէնթ կը վճարեն:

— Վճարումը ժամական երեսուն սէնթ է, ըսի Խուանին:

— Այդ բաւարար չէ, ըսաւ մեքսիկացին: Բազմաթիւ բե-
րաններ կան կերակրելիք, այս ձմեռ:

— Ի՞նչ կ'ըսէ, ըսաւ հօրեղբայրս:

Հօրեղբայրս բաւական զղայնացած էր եւ չէր ուզեր Խուանի
որեւէ մէկ ըստծը հասկնալ մինչեւ որ ես ալ չկրկնէի:

— Կ'ըսէ թէ երեսուն սէնթը չի բաւեր կերակրելու համար
այն բոլոր բերանները զորս պէտք է կերակրէ այս ձմեռ, ըսի:

— Ո՞վ ունի կերակրելիք, ըսաւ հօրեղբայրս:

— Կառքին մէջ եղողները, ըսի:

— Ո՞ւր պիտի բնակին, ըսաւ հօրեղբայրս:

— Չեմ գիտեր, ըսի: Տեղ մը կը գտնեն հարկաւ:

Խուան Քապրալ չէր խօսեր: Եր շուներէն մէկը հօրեղբօրս

- մօտեցաւ եւ հօրեղքօրս ձեռքը լզեց: Հօրեղքայրս ցատքեց եւ շուրջը նայեցաւ ահաբեկ: «Ի՞նչ է աս», ըսաւ:
- Մեքսիկացին շուներէն մէկն է, ըսի:
 - Լաւ, հեռու տար ինձմէ, ըսաւ հօրեղքայրս:
 - Շունին ըսի որ կառը վերադառնայ եւ ան ըսածս ըրաւ:
 - Հօրեղքայրս նայեցաւ անոր ետեւէն: Ոչ միայն կը նայէր անոր ետեւէն, այլ կ'ուսումնասիրէր շունին երթալը:
 - Սովորական շուն մըն է, ըսաւ: Ասոր պէս հարիւրաւորներ կան փողոցներուն մէջ:
 - Ճիշդ է, ըսի:
 - Այդ շունը փէննի մը չ'արժեր, ըսաւ հօրեղքայրս:
 - Փէննիէն բաւական պակաս իսկ չ'արժեր, ըսի: Երկու տոլար միասին տալով իսկ պիտի չկրնայինք ձեռքէ հանել այդ շունը:
 - Երեք տոլար ալ տային միասին՝ պիտի չառնէի այդ շունը, ըսաւ հօրեղքայրս: Ի՞նչ կրնայ ընել: Կրնա՞յ նապաստակ կամ նման որեւէ բան բռնել:
 - Ոչ, ըսի:
 - Կրնա՞յ գողեր փախցնել, ըսաւ հօրեղքայրս:
 - Ոչ, ըսի: Պիտի երթար զողերու ձեռքերը լզէր ան:
 - Լաւ, ի՞նչ բանի օգուտ ունի, ըսաւ հօրեղքայրս:
 - Ոչ մէկ օգուտ, ըսի ես:
 - Ինչի՞ համար կ'ուզեն այդպիսի շուներու խումբ մը պահել, ըսաւ հօրեղքայրս:
 - Անոնք մեքսիկացի են, ըսի: Պարզ մեքսիկացիներ:
 - Կ'իմանամ թէ մեքսիկացիները բաւական զողութիւն կընեն, ըսաւ հօրեղքայրս:
 - Կ'առնեն որեւէ բան որ արմատ չունի հողին մէջ, ըսի:
 - Տասներեք բերան ունիմ կերակրելիք, առանց իմս հաշտելու, ըսաւ Խուան: Փամական երեսուն սէնթը բաւարար չէ:
 - Տասներեք բերան, ըսաւ հօրեղքայրս:
 - Անասուններն ալ կը հաշուէ, ըսի ես:
 - Չեմ կարծեր թէ որթատունկ յօտել զիտէ, ըսաւ հօրեղքայրս:
 - Գիտե՞ս որթատունկ յօտել, ըսի Խուանի:
 - Ոչ, սէնիոր, ըսաւ: Ես զինուոր եմ:
 - Ինչ ըսա՞ւ, ըսաւ հօրեղքայրս:

— Կ'ըսէ թէ ինք զինուոր է, ըսի:

— Պատերազմը վերջացած է, ըսաւ հօրեղբայրս:

Մեքսիկացին հանեց հրացանը եւ ուսին բարձրացնելու վրայ էր զայն իրրեւ ապացուցում, երբ հօրեղբայրս նկատեց թէ ինչ' նետ կատակելու վրայ էր: Հօրեղբայրս ետիս ցատրեց:

— Ըսէ՛ որ վար առնէ այդ հրացանը, ըսաւ: Զեմ ուզեր որ ոեւէ մեքսիկացի արկածով կրակէ իմ վրաս: Կը հաւատամ իրեն: Կը հաւատամ թէ զինուոր է: Ըսէ՛ իրեն որ վար առնէ այդ անիծեալ հրացանը: Վրաս պիտի կրակէ փաստելու համար թէ զինուոր է:

— Ոչ, պիտի չկրակէ, ըսի:

— Օդնականի պէտք չունիմ, ըսաւ հօրեղբայրս Խուան Քապրալի:

— Ժամական երեսուն սէնթ բաւարար չէ կերակրելու համար տասնիրեք թերան, առ անց իմս հաշուելու, ըսաւ մեքսիկացին:

Հրացանը վար առաւ, եւ հօրեղբայրս յանկարծ տեսաւ որ մեքսիկացի հինգ դեռատի դէմքեր կը նայէին իրեն: Գրեթէ կորսնցուց իր հաւասարակշուութիւնը:

— Ո՞վ են ասոնք, ըսաւ:

— Ասոնք տղաքն են, ըսի: Երկու մանչ եւ երեք աղջիկ:

— Ի՞նչ կ'ուզեն, ըսաւ հօրեղբայրս:

— Լուրիս եւ ալիւր եւ աղ, ըսի: Շատ բան չեն ուզեր:

— Ըսէ՛ իրենց որ հեռանան, ըսաւ հօրեղբայրս: Որթատունկ յօտել չի գիտեր:

— Ոեւէ մէկը կրնայ սորվիլ որթատունկ յօտել, ըսի:

— Այզիս պիտի բանդէ, ըսաւ հօրեղբայրս:

— Եւ գողնայ ամէն ինչ որ արմատ չունի հողին մէջ, ըսի:

— Ես ժամական տասը սէնթ աւելի կը զնարեմ բան աղարակապաններէն շատերը, ըսաւ հօրեղբայրս:

— Կ'ըսէ թէ բաւարար չէ, ըսի:

— Լաւ, ըսաւ հօրեղբայրս, հարցուր թէ ո՞րքանը բաւարար է:

— Սէնիոր Քապրալ, ըսի մեքսիկացին, ժամական երեսունինգ սէնթի համար կ'աշխատի՞ս: Հօրեղբայրս որեւէ օգնականի պէտք չունի, բայց կը համակրի թեզի:

— Ընտանիքիս եւ անասուններուն համար բնակարան մը
մը ունի՞ք, ըսաւ մեքսիկացին:

— Այս, ըսի: Համեստ է բայց հանգստաւէտ:

— Շատ գործ կա՞յ ընելիք, ըսաւ մեքսիկացին:

— Շատ քիչ, ըսի:

— Հաճելի՞ գործ է, ըսաւ մեքսիկացին:

— Հաճելի է եւ առողջարար, ըսի:

Խուան Քապրալ իջաւ կառքէն եւ հօրեղբօրս մօտեցաւ:
Հօրեղբայրս սաստիկ վախցաւ: Շուները կը բալէին մեքսի-
կացիին ետեւէն, եւ իր զաւակները արդէն շրջապատած էին
հօրեղբայրս:

— Մէնիոր, ըսաւ մեքսիկացին հօրեղբօրս, պիտի աշխատիմ
քու այգիիդ մէջ:

— Կը պատուէք զիս, ըսաւ հօրեղբայրս:

Բոլորովին շփոթած էր: Պատճառը գլխաւորաբար շուներն
էին, բայց նաև՝ մեքսիկացի հինգ մանուկները, եւ մեքսիկա-
ցիին վեհափառ ծեւերը:

Վստահաբար, հրացանը չէ պատճառը: Հօրեղբայրս պի-
տի չթոյլատրէր որ աշխարհի վրայ որեւէ ոյժ ահարեկէ զինք:

Կէսօրէ վերջ ժամը երեքի ատենները, մեքսիկացիները հաս-
տառուած էին իրենց պատիկ տան մէջ. եւ Փապլոյի եւ Փանչոյի
եւ իր կաղ զարմիկին՝ Ֆէտէրիքոյի առջեւէն քալելով, Խուան
Քապրալը տարի որթատունկի մը մօտ՝ յօտել սորվեցնելու հա-
մար: Բացատրեցի մկրատի իւրաքանչիւր հարուածին պատ-
ճառները: Որթատունկին ծեւը պահելու համար: Զօրաւոր
պահելու համար զայն: Անոր թարմ նիւղերուն թոյլ տալու
համար որ անին, բարձրանան դէպի արեւը: Եւ այն: Որթա-
տունկերու շարքն ի վար՝ անցայ յաջորդ որթատունկին: Իրեն
յանձննեցի յօտիչ մկրատը եւ հարցուցի թէ պիտի չախորդէ՞ր
որթատունկը յօտել փորձելէ: Շատ քաղաքավար եղաւ ան ու
ըսաւ թէ հանոյք մը պիտի ըլլար ատիկա: Մտածկոտ ու գան-
դաղօրէն կ'աշխատէր, իր տղոց ու կաղ զարմիկին բացատրե-
լով — ինչպէս որ ես բացատրեր էի իրեն — մկրատի իւրա-
քանչիւր հարուածին պատճառները: Իր կաղ զարմիկը՝ Ֆէ-
տէրիքօ, որ վաթսունոց մարդ մըն էր, շատ տպաւորուած էր:

Թելագրեցի որ շարունակէ որթատունկեր յօտել մինչեւ
մութ ատեն, եւ վերադարձայ հօրեղբօրս, որ Ֆորտին ուղղա-

Նիւին առջեւ նստած էր, երազկոտ:

— Ի՞նչպէս կ'երեւայ, ըսաւ:

— Սքանչելի, ըսի:

Քաղաք վերադարձանք ժամական վաթսունըփեց մղոն քշելով, կարծես հօրեղբայրս նեռանալ ուզէր սարսափազդու բանէ մը. եւ ամբողջ համբան ան չխօսեցաւ: Երբ Վէնթուրա պողոտան կը մտնէինք, ցուցահանդէսի գետնին մօտ, ան ըսաւ.

— Այդ չորս շուները միասին՝ մէ՛կ փէննի չեն արժեր:

— Շուներուն համար չէ, ըսի: Մեքսիկացիներու մտայնութիւնը պարզապէս այդպէս է:

— Կարծեցի թէ այդ շունը պիտի խածնէր զիս, ըսաւ հօրեղբայրս:

— Ոչ, ըսի: Պիտի չխօրնէր իսկ այդ մասին: Նոյնիսկ եթէ հարուածէիր զայն: Անոր սիրտը սիրով լեցուն էր: Մեքսիկացիներուն պէս: Անոնց ըրած գողութիւնը երբեք մեծ բան մը չէ:

— Այդ տղեկները շատ առողջ կ'երեւային, ըսաւ հօրեղբայրս:

— Անոնցմէ աւելի առողջը չի կրնար ըլլալ, ըսի:

— Ի՞նչ կ'ուտեն, ըսաւ հօրեղբայրս:

— Լուրիս եւ մեքսիկան հաց, ըսի: Բաներ՝ որոնք իրբեւ թէ լաւ չեն քեզի համար:

— Կը խորհի՞ս թէ երբեւէ պիտի սորվի որթատունկ յօտել, ըսաւ հօրեղբայրս:

— Անշուշտ, ըսի:

— Չեմ կարծեր որ թրաքթորը գողնայ ու փախչի, այնպէս չէ*, ըսաւ հօրեղբայրս:

— Ոչ, ըսի, շատ ծանր է:

— Անցեալ տարի դրամ վնասեցի այդ այգիէն, ըսաւ հօրեղբայրս:

— Գիտեմ ըսի: Նախորդ տարին ալ դրամ վնասեցիր անկէ:

— Այդ այգիէն դրամ վնասած եմ զայն գնելէս ի վեր, ըսաւ հօրեղբայրս, Ո՞վ է որ խաղող կ'ուզէ: Ո՞վ է որ չամիչ կ'ուզէ:

— Այս տարի տարբեր կրնայ ըլլալ, ըսի:

— Կը կարծե՞ս, ըսաւ հօրեղբայրս:

— Կը խորհիմ թէ այս մեքսիկացին պիտի ընէ այդ ճարտարութիւնը, ըսի:

— Զարմանալի՞ս, ըսաւ հօրեղբայրս, ե՞ս ալ նոյն բանը խորհելու վրայ էի: Եթէ այս ձմեռ կերակրէ այդ տասներեք բերանները, իրենը չհաշուելով, այնքան գէշ պիտի ըրլայ այս տարի:

— Անցեալ տարի զնամասձէդ աւելի չես կրնար զնամել, ըսի:

— Ճափոցիները աղէկ են, ըսաւ հօրեղբայրս, միայն թէ անոնք մեքսիկացիներու մտայնութիւնը չունին:

— Ճափոցիները պիտի չխորհէին չորս ճամարակ շուներ պահելու մասին, ըսի:

— Պիտի վռնտէին շուները, ըսաւ հօրեղբայրս:

— Ժայռեր պիտի նետէին շուներուն, ըսի ես:

— Կարծեմ լաւ տարի մը պիտի ունենամ այս տարի, ըսաւ հօրեղբայրս:

Այլեւս ոչինչ ըսինք մինչեւ մեր մուտքը քաղաքէն ներս:

Կ Ա Տ Ո Ւ Ն

«Կատու ունի՞ս դուն», ճարցուց չմշկաւոր պատիկ աղջիկը այն մարդուն որ մայթին վրայ նոր տարածուած շաղախը կը հարթէր:

«Մեծ խոշոր կատու մը ունիմ», ըսաւ մարդը, «եւ Միառ կ'ըսէ անիկա»:

Պատիկ աղջիկը վար նայեցաւ մարդուն, որ ծեռքերուն եւ ծունկերուն վրայ էր, եւ ծեփիչով արագօրէն կ'աշխատէր, կակուղ շաղախին մակերեսը յղկելով: Աղջիկը խորհեցաւ թէ հըրաշալի էր խոշոր կատուն, եւ մարդուն մլաւելու կերպը իրապէս սրանչելի էր: Մարդը կրնար ի՞նք ըլլալ խոշոր կատուն, իր ծեռքերուն եւ ծունկերուն վրայ կցած:

«Միառու», ըսաւ մարդը, «միառու», եւ գլուխը բարձրացուց՝
ողբագին կանչ մը արձակող կատուի մը պէս:

Չէր կատակեր: Այդ էր ամենէն աղուորը: Աղջիկը շատ ա-
խորժեցաւ կատուէն:

Մարդը մայթին վրայ կ'աշխատէր առտուան ութէն ի վեր
եւ հիմա շուրջ տասնուկէս էր: Շրջակայքը լաւ էր, ովկիանո-
սին մօտ: Մաքուր տուներ, ամէնքը նմանօրինակ: Ամուսին-
ները՝ գրասենեակի պաշտօնեաներ պատիկ եկամուտներով, կի-
ները աղէկ տանտիկիններ եւ պրիճ խալզացողներ եւ ծայնաս-
փիւռ ունկնդրողներ: Մարդը ամբողջ առտուն մտիկ ըրեր էր
անկիւնի տան ծայնասփիւռը: Շիքակոյչն ճազի նուազախումբ
մըն էր՝ սրամիտ ծանուցանողով մը: Բառերը յստակօրէն չէր
կրնար լսել, բայց ծանուցանողին սրամիտ ըլլալը կրնար հաս-
կնալ բառերը ըսելու կերպէն եւ ծայնին շեշտէն, սրամտու-
թեան եղանակաւորումէն: Երաժշտութիւնը շատ աղուոր էր առ-
տուան մէջ: Գիտէր թէ ծովն ալ շատ հնուու չէր, եւ կրնար
հոտոտել զայն: Այստեղ աշխատանքը շատ կը սիրէր, որովհե-
տեւ ինք Միշշնէն էր, քաղաքին ներսէն, ուր տուները կից են ի-
րարու եւ օգազուրկ, այդ էր իր աշխարհը: Իր աշխատանքը
միշտ քաղաքին մէջ եղած էր, ուր ահազին աղմուկ կար, ահա-
զին անցուդարձ եւ ծուխ, եւ քարիւղի եւ փտած բաներու հոտ,
խեղճ մարդիկ, բուն քաղաքը, զոր այնքան լաւ կը ճանչնար:
Հոս, Սանսէթի մէջ, տարբեր էր ամէն ինչ, եւ ինք խոր կը
շնչէր, հոտոտելով ծովն ու թարմ մարմանդները:

Տարիքով երիտասարդ չէր, բայց, ինչպէս աշխատաւորնե-
րը, պարկեշտ, պարզ միտք մը ունէր եւ ազնիւ սիրտ, եւ իր
մէջ կարողութիւնը կար պատանիի պէս վարուելու ամէն լաւ
բանի հանդէպ որուն հանդիպէր իր ճամբուն վրայ:

Պատիկ աղջկան ժամանումը եւ կատուի մասին հարցումը
շատ երջանկացուցին զինք:

«Բարի» կատու մըն է», հարցուց պատիկ աղջիկը:

«Բարի է երբեմն», ըսաւ մարդը, «իսկ երբեմն շատ չար է»:

«Ե՞րբ քու կատուդ բարի կատու մըն է», հարցուց պատիկ
աղջիկը:

«Երբ մուկ մը բռնէ», ըսաւ մարդը:

«Ե՞րբ չար է», հարցուց պատիկ աղջիկը:

«Երբ չըռնէ», ըսաւ մարդը, ծովը հոտոտելով եւ երիտասարդ ու երջանիկ զգալով ինքզինք:

Պզտիկ աղջիկը այս մասին մտածեց իրեն համար երկար ժամանակ, տասը կամ տասնըմէկ երկվայրկեան, մինչ մարդը, ուրիշ հարցումի մը սպասելով, ըսաւ. «Միառւ, միառւ»:

«Կատուն ի՞նչպէս մուկ կը բռնէ», հարցուց պզտիկ աղջիկը:

«Եհ», ըսաւ մարդը, «նախ՝ կատուն կը պահուըտի: Յետոյ՝ մուկը դուրս կուգայ: Յետոյ կատուն կը խոյանայ մուկին վրայ, եւ այն ատեն երթաս բարով մուկ»:

«Երթաս բարո՞վ», ըսաւ պզտիկ աղջիկը:

«Երթաս բարով», ըսաւ մարդը:

«Երթաս բարո՞վ», ըսաւ պզտիկ աղջիկը:

«Անշուշտ», ըսաւ մարդը: «Կատուն կուտէ մուկը:»

«Ճաւ կը պատճառէ», հարցուց պզտիկ աղջիկը:

«Կը խորհիմ թէ հարկաւ մուկին ցաւ կը պատճառէ», ըսաւ մարդը: «Կատունին ցաւ չի պատճառեր, սակայն», ըսաւ: «Կատուն կը սիրէ տափկա: Միառւ», ըսաւ:

Զմշկաւոր պզտիկ տղայ մը հասաւ եւ պզտիկ աղջկան քով կանգ առաւ:

«Ի՞նչ կը շինես», հարցուց մարդուն:

«Մայթը կը նորոգեմ», ըսաւ մարդը:

«Խոշոր կատու մը ունի ան», ըսաւ պզտիկ աղջիկը պզտիկ տղուն, «եւ կատուն մուկ կը բռնէ»:

«Ի՞նչ է անունը», հարցուց պզտիկ տղան:

«Հագը», ըսաւ մարդը:

«Միառւ», ըսաւ պզտիկ աղջիկը:

«Ճատ ճիշդ», ըսաւ մարդը: «Միառւ, միառւ:»

«Միառւ», ըսաւ պզտիկ տղան:

Առանց ուրիշ խօսքի, պզտիկ տղան ու պզտիկ աղջիկը ըըմբէկելով միասին հեռացան, միառւ ըսելով:

Աշխատանքը գրեթէ վերջացած էր: Մարդը թարմ շաղախի պզտիկ տարածութիւն մը յլկեց եւ կանգնեցաւ, գէպի ծով նայելով, վայելելով մաքուր բոյրը: Իր գործիքները կտաւէ տոպրակի մը մէջ դրաւ եւ մէկ տնաշարք քալեց հանրակառք առնելու եւ քաղաք վերադառնալու համար: Երբ պզտիկ տղան ու պզտիկ աղջիկը վերադարձան, ան մեկնած էր:

կնցան, միասին նայելով անոր ըրած աղուոր գործին: Մայթը
աղուոր էր ու մաքոր, առանց կոտրած մասերու:

«Ան ըրաւ ասիկա», ըսաւ պզտիկը: «Կատու ունեցող մարդը»:
«Դեռ կակուղ է», ըսաւ պզտիկ տղան: «Միառու»:

Ուստ մը առաւ մարմանդին վրայէն եւ այդ ոստով իր
սկզբնատառերը փորագրեց թարմ շաղախին մէջ, Տ. Ռ. «Ե՞նչ է
է քու երկրորդ անունդ, Ելլա՛» ըսաւ պզտիկ աղջկան:

«Հակըն», ըսաւ պզտիկ աղջիկը:

Պատիկ տղան երկու սկզբնատառ եւս փորագրեց կակուղ
շաղախին մէջ:

Իր սկզբնատառերը անկիւն մըն էին, եւ պզտիկ աղջկան-
ները ուրիշ անկիւն մը:

Շատ յստակօրէն քանդակեց սկզբնատառերը:

Պատիկ տղան խորհեցաւ թէ շատ աղուոր քան մըն էր՝ նոր
մայթին կակուղ շաղախին մէջ իր սկզբնատառերը ունենալ ել-
լա Հակընի սկզբնատառերուն քով: Շուտով, շաղախը պիտի
կարծրանար եւ իրենց սկզբնատառերը մայթին վրայ պիտի
մնային առ յաւէտ: Խորհեցաւ թէ սրանչելի էր ասիկա: Շու-
տով, պիտի մեծնային եւ համալսարան աւարտէին եւ ինք հե-
ռուն պիտի երթար, Նիւ Եռոր թերեւս, կամ թերեւս Եւրոպա,
եւ ետ պիտի գար, եւ քալելով պիտի գար փողոցն ի վար ու
յանկարծ կանգ առնէր անկիւնը ու տեսնէր իր սկզբնատառե-
րը շաղախին մէջ, միշտ նոյն: Տ. Ռ., Տէյվիտ Ռոմիկ, ինքն
իսկ: Եւ է. Հ., Ելլա Հակըն, իր սիրած աղջիկը:

«Ան լաւ մարդ էր», ըսաւ պզտիկ աղջիկը:

«Գիտեմ», ըսաւ տղան:

Միասին կիցած էին իրենց չմուշկներով, նոր մայթին նա-
յելով:

Պատիկ տղան սկսաւ դարձեալ փորագրել թարմ շաղախին
մէջ, նոր մայթին ճիշդ մէջտեղը:

Մէկ զիր փորագրեց, Մ, յիտոյ պզտիկ աղջկան դարձաւ:

«Ի՞նչպէս կը հեգես՝ «Միառու», ըսաւ:

«Միառու» ըսաւ պզտիկ աղջիկը: «Չիմ զիտեր: Մէթէ
րառ մըն է»:

«Հարկաւ բառ մըն է», ըսաւ պզտիկ տղան: «Միառու», ը-
սաւ՝ զանալով երեւակայել թէ ի՞նչպէս կարելի էր զրել նման
ծայն մը:

Զկրցաւ զրել, սակայն:

«Ի՞նչ գրեմ», հարցուց պզտիկ աղջկան: «Չեմ գիտեր միառն գրել, ո՞չ ալ դուն գիտես»:

Մ գիրը յղկեց իր մատներով, բայց շատ լաւ չէր թուեր, ուստի որոշեց նոր մայթին վրայ լաւագոյն տեղ մը բան մը գրել:

Կ'ուզէր կատու ունեցող մարդը պահել իր յիշողութեան մէջ, որովհետեւ ճշմարտապէս գիտէր թէ շատ կարեւոր էր ասիկա, եւ պզտիկ աղջեկն ալ գիտէր:

Մէկ բառ փորագրեց. Կատուն, եւ ըսաւ. «Միառն» Պզտիկ աղջիկն ալ ըսաւ. «Միառն». եւ ապա անոնք չմշկելով հեռացան միասին:

ԵՒՐՈՊԱ ԱԿՈՒՄԲԸ

1918ին, մին այն խաղարաններէն՝ ուր թերթեր ծախելու պատրուակով սովոր էի սլքտալ, Եւրոպա Ակումբն էր Թիւլար փողոցին վրայ, Սառութըրն Փէսիֆիք երկաթուղիին միւս կողմը, Զինական ծառուղիին մօտ, չինական թաղամասին մէջ:

Եւրոպա Ակումբը իրեւ թէ խաղարան էր, բայց իրականին մէջ ուրիշ բան չէր այլ վայր մը ուր անդրամ մարդիկ կը նստէին ու կը խօսէին, եւ պատերազմի ընթացքին ես սովոր էի մինչեւ չինական թաղամասը բայել եւ այդ վայրը այցելել: Աշխարհի ամենատղեղ մարդիկը կը սլքտային Եւրոպա Ակումբին մէջ 1918ին: Խտալացիներ, յոյներ, խսիշիկներ, չինացիներ, ճափոնցիներ, ճնդիկներ, ռուսներ, եւ ամերիկացիներ: Ամէն տեսակի ամերիկացիներ, խոշորակազմ անբան ճնդիկներէ եւ տրտում նայուածքով մեքսիկացիներէ մինչեւ թէքսասցի անպէտ խաղամոլներ:

Այդ վայրը լի էր սեղաններով ու աթոռներով ու թքամաններով: Ինքնագործ դաշնակ մը կար անկիւն մը, ըմպելարան մը՝ ետեւի պատին երկայնքը, եւ ճայիլիին վերեւ կար իւղանկարը մարդու մը որ Վուտրօ Ռևիլսընի կը նմանէր քիչ մը: Խո-

շոր իւղանկար մըն էր, անկասկած՝ գործը դատարկապորտի մը որ զայն նկարեր էր խմբչքի փոխարէն:

Վայրը նեխած էր: Օդը ապականած էր բազմաթիւ մարդերու վատնած ժամերէն, եւ ամէն անգամ որ հոնկէ ներս կը մտնէի թեւիս տակ երկվեցեակ մը լրագիր բռնած՝ սովոր էի երեւակայել փորձել թէ ի՞նչ բան զանոնք հոն կը պահէր: Սովոր էի երեւակայել թէ անկիւնի լուռ ինքնագործ դաշնակն էր թերեւս: Թերեւս կը սպասէին որ շռայլ մէ կը երեւան գայ ու հինգ սէնթ ձգէ գործիքին մէջ: Մարդիկը թերեւս երածշութեան կը սպասէին, կամ թերեւս խոշոր իւղանկարն էր Վուտրոյ Ռիլաընի՝ գէշ տարիներու մեծ մարդուն: Թերեւս իրենց մէջ զանուող անրան ոյժն էր գարաւոր, որ կը բաղձար դեռ գարեր ալ տեսել: Թերեւս ոչինչ էր:

Օր մը, Առւքի անուն պզտիկ ճափոնցին խոշոր ճանճ մը կլլեց:

Ճատ մելամաղձուտ երեւոյթով մարդ մըն էր ան: Արտացող ամէն ճափոնցի մելամաղձուտ երեւոյթ կ'ունենայ որովհետեւ այդ ցեղին նկարագրին մէջ չէ սլքտալ: Ան զզուած էր ամէն բանէ, եւ ոչ ոք կ'ուզէր իրեն բարեկամ ըլլալ: Փորձեր էր մտերմանալ տխրօրէն սլքտացող իր ճայրենակիցներուն հետ, բայց անոնք չէին ուզեր իրեն հետ գործ ունենալ: Փորձեր էր խափշիկներուն հետ խնդալ, բայց չէր կրնար այդ կերպ խնդալ, եւ անոնք չէին սիրեր աններդաշնակութիւնը անոր ծիծաղին, որ կը խառնուէր իրենց բրբիցներուն: Պոռալով կը հեռացնէին զայն ամէն անգամ որ փորձէր իրենց հետ խընդալ: Փորձեր էր բարեկամ ըլլալ ճնդիկներուն եւ մեքսիկացիներուն հետ: Բայց ոչ ոք կ'ուզէր իրեն բարեկամ ըլլալ, ուստի կը ճամակերպէր եւ անկիւն մը կը նստէր:

Օգոստոսի մէջ որ մը, Առւքի նկատեց թէ սրանին մէջ ամէն որ ուշադրութիւն կ'ընէր ճանճերուն: Զէին նեղուեր. միայն ուշադրութիւն կ'ընէին: Սրանին մէջ օդը շատ տաք էր եւ շատ հանդարտ, եւ խոշոր ճանճերը կը թռչկոտէին ու քիթերու վրայ կը ճանդէին ու ճանճերու ըրած ծայնը կ'ընէին: Առւքի կանգնեցաւ իր աթոռէն եւ ծիռքը շարժեց դէպի զոյգ մը ճանճ ու ոչ իսկ հատ մը բռնեց: Ամէն ոք նկատեց զինք: Զեռքը շարժեց դէպի ուրիշ խումբ մը ճանճեր եւ այս անգամ հատ մը բռնեց: Ճանճը կատղեր էր ու կը փորձէր խոյս տալ, բարձրաձայն բզզալով: Բայց Առւքի բռնած էր զայն թեւերէն

Յետոյ կլլեց զայն:

Իր հայրենակիցները մօտեցան իրեն և մեծ արժանաւորութեամբ ու մեծ լրջութեամբ ճափոններէն խօսեցան իրեն: Կը թուէր թէ կ'ուզէին գիտնալ ինչո՞ւ ան կլլեր էր ճանմը: Անոնց ըսաւ թէ ճանմը կլլեր էր որովհետեւ պիտի խննիթենար անգործ սլքտալէն: Իր հայրենակիցները շատ տակնուվրայ եղան եւ միանգամայն շատ հպարտ: Նախ խորհեցան թէ ցուցամոլութիւն կ'ընէր: Աշխարհի վրայ կատարելիք աշխատանք չունէր ինք, ըսաւ ան տիրոքէն: Հարցուցին թէ ի՞նչ աշխատանք կը բաղձար կատարել, եւ ան ըսաւ թէ կ'ուզէր ելակ տնկել ու խնամել: Բսին թէ ելակ մշակելու եղանակը շատոնց անցած էր: Ան ըսաւ թէ գիտէր ատիկա:

Իր հայրենակիցները միւս դատարկապորտներուն ըսին ինչու Սուրբ կլլեր էր ճանմը:

Պատերազմին վերջին օրերուն ընթացքին, շաբաթներ ամբողջ, Եւրոպա Ակումբի դատարկապորտները խօսեցան Սուրբի եւ իր կլլած ճանմին մասին: Երբեմն խննիթի տեղ կը դնէին զայն եւ երբեմն ներոսի:

Նախ քան պատերազմին վերջաւորութիւնը, Սուրբ չորս ճանմ կլլեց, ես տեսայ առաջինը եւ վերջինը կլլելը: Խափշիկները ինծ պատմեցին միւսներուն մասին: Բսին թէ ան կը սիրէր ճանմերը: Սուրբի եւ ճանմերուն վրայ խնդալէն պայթեցան:

Շատ մելամաղծոտ երեւոյթով մարդ մըն էր ան:

Դատարկապորտները համբերութեամբ սպասեցին, եւ վերջապէս պատերազմը աւարտեցաւ:

Երբ մեր քաղաքի զինուորները վերադարձան պատերազմէն, Եւրոպա ակումբը ծախուեցաւ զինուորի մը որ դուրս նետեց դատարկապորտները եւ վայրը կարգի դրաւ: Զինուորը ի՞նք դրամ կը ծգէր փիանոլային գործիքին մէջ, եւ ամէն անգամ որ հոնէկ ներս կը մտնէի՝ երաժշտութիւն կրլուէի: Մարդիկ նստած կ'ըլլային սեղաններուն շուրջ, իրապէս խաղալով, դրամով: Քմակելարանին առցեւ՝ խմող մարդիկ կ'ըլլային: Ամէն ինչ հակաօրինական էր եւայլն, բայց զինուորը չարքաշ մարդ էր եւ բոլոր հնարքները զիտէր: Իր լաւագոյն բարեկամները ոստիկաններ էին:

Փետրուարի մէջ յետմիջօրէ մը, երբ Եւրոպա Ակումբն էի,

տեսայ որ Սուրբ ներս մտաւ եւ խմիչք մը գնեց: Գարշեց աւ եւ խմիչքը կուլ տալէ վերջ ճանճ մը բռնեց ու կլեց: Զինուոռը զրեթէ զլուխը կորսնցուց երբ տեսաւ Սուրբի ճանճ կլելը: Զախ ծեռքով բռնեց Սուրբի վիզէն եւ աջ ծեռքով անոր տարատին յետսամասէն ու մինչեւ փողոց տարաւ զայն:

Պատիկ ճափոնցին նեռացաւ առանց ետին դառնալու:

Զինուոռը ետ եկաւ ու հինգ սէնթ մը եւս ձգեց փիանոլային մէջ:

Եետոյ ետին դարձաւ ու զիս տեսաւ:

Կ'ուզեմ որ, խերն անփծած, դուրս կորսուիս հոսկէ, եւ դուրսը մնաս, ըսաւ:

Վ Ի Պ Ե Ր Գ

Պիտի նախընտրէիք ա՞յս կողմ նստիլ թէ պիտի նախընտրէիք միւս կողմ նստիլ. ըսաւ կարմիր գդակաւորը:

Հը*, ըսաւ երիտասարդը:

Այս կողմը լա՞ւ է, ըսաւ կարմիր գդակաւորը:

Օհ, ըսաւ երիտասարդը: Անշուշտ:

Տասը սէնթնոց մը տուաւ կարմիր գդակաւորին: Կարմիր գդակաւորը ընդունեց պզտիկ բարակ դրամը եւ երիտասարդին վերարկուն ծալլեց ու նստարանին վրայ զետեղեց:

Կարգ մը մարգիկ մէկ կողմը կը սիրեն, ըսաւ, իսկ ուրիշներ միւս կողմը կը սիրեն:

Ի՞նչ, ըսաւ երիտասարդը:

Կարմիր գդակաւորը չէր գիտեր թէ մանրամասնութիւններու մէջ մտնելո՞ւ էր այն մասին, թէ կարգ մը մարդիկ՝ գարժուած ըլլալով՝ բնանկարին մէջ որոշ բաներ կը նախընտրեն երբ շոգեկառքէն դուրս կը նային մէկ կողմէն, իսկ ուրիշներ կ'ուզեն բնանկարին երկու կողմերն ալ ունենալ երթի եւ դարձի ժամանակ երթի ժամանակ մէկ կողմը նախընտրելով, սովո-

բարար ստուերոտ կողմը, բայց կարգ մը պարագաներու հակառակը — երբ տիկին մը կը սիրէ արեւու լոյսը կամ կարդացած է թէ առողջարար է ան —, եւ դարձի ժամանակ միւս կողմը նախընտրելով. բայց երեւակայեց թէ չափազանց երկար ժամանակ պիտի առնէր ամէն ինչ բացատրել, մանաւանդ նկատի ունենալով այն իրովու թիւնը, որ ինքզինք իրապէս լաւ չէր զգար եւ ամբողջ առաւօտուն չէր կրցած գործել ամէն մարդու հետ սիրով ըլլալու տպաւորութիւնը որ այնքան հաճելի չը իրեն:

Ըսել կ'ուզեմ թէ, ըսաւ, որեւէ մէկուն ուզածէն աւելի չէ, կարծեմ:

Կարմիր գդակաւորը խորհեցաւ թէ երիտասարդը զրագիր մըն էր որ կիրակնօրեայ պզտիկ արձակուրդի մը կ'երթար, շոգեկառ ք նստելով մեծ քաղաքէ մը դէպի պզտիկ քաղաք մը, նոյն օրը երթայու եւ զալու համար, բայց ինչ որ չէր ըմբռներ այն էր թէ ինչո՞ւ երիտասարդը ա'յնքան կորսուած կը թուէր կամ, ինչպէս կ'ըսեն, աշխարհին հանդէալ անտարբեր: Տղան դեռաւտի էր, թերեւս ո'չ համալսարանական մը, աւելի հաւանարար՝ տղայ մը որ ուսումնարան աւարտած չը եւ տեղ մը գործ գտած, թերեւս բաներեք տարեկան, եւ թերեւս սիրահարուած: Ամէն պարագայի տակ, խորհեցաւ կարմիր գդակաւորը, երիտասարդը կը թուէր ըլլալ մէկը՝ որ որեւէ պահու կրնար սիրահարուիլ, առանց շատ թախանծանքի: Ան ունէր տխուր կամ երազկոտ նայուածքը զոր կ'ունենայ զօրութենական պաշտո՞ղը կակուդ ու զունազեղ հագուստով եւ ոզորկ մորթով բանի մը:

Երիտասարդը զրեթէ բուռն զարթում մը ունեցաւ, որ համարեայ թէ տակնուվրայ ըրաւ կարմիր գդակաւորը:

Օհ, ըսաւ, երազանքի մէջ չի:

Ազ ձեռքի մատները շարժեց զլիսուն մօտ կամ հոն ուր մարդիկ կ'երեւակայեն թէ մարդ կ'երազէ:

Բաշխիշ տուի՞, ըսաւ:

Կարմիր գդակաւորը շփոթեցաւ:

Այս, պարոն, ըսաւ:

Երիտասարդը իր ձախ ձեռքին մատները շարժեց դէմքին առջեւ:

Շատ յաճախ կը մոռնամ ըրածս, ըսաւ, մինչեւ շատ վերջ — երբեմն տարիներ վերջ: Կրնա՞մ հարցնել թէ բանի տուի:

Կարմիր գդակաւորը ընաւ չէր ըմբռներ եղածը: Եթէ ե-

բիտասարդը կ'ուզէր զուարճանալ կամ կը փործէր տեսակ մը կողոպուտ ընել, բոլորովին անօգուտ էր որովհետեւ կարմիր գդակաւորը երէ չէր ծնած: Երիտասարդը տասը սէնթ տուած էր իրեն և եթէ երիտասարդը ելլէր յաւակնելու թէ հինգ տոլարնոց ոսկեդրամի պէս ծիծաղաշարժ դրամ մը տուած էր կարմիր գդակաւորին, կարմիր գդակաւորը պարզապէս պիտի պաշտպանէր ինքզինք ու ըսէր. Այս է ձեր ամբողջ տուածը — այս տասը սէնթը:

Տասը սէնթ տուիք ինծի, ըսաւ:

Կը ցաւիմ, ըսաւ երիտասարդը: Ահա՞:

Աւրիշ տասը սէնթնոց մըն ալ տուաւ կարմիր գդակաւորին:

Ծնորճակալ հմ, պարոն, ըսաւ կարմիր գդակաւորը:

Քա՞ն մը կ'ըսէիք երբ նրբանցքէն կուզայինք, ըսաւ երիտասարդը:

Կարեւոր ոչինչ, ըսաւ կարմիր գդակաւորը: Կ'ըսէի միայն թէ ի՞նչպէս կարգ մը անծեր կը սիրեն մէկ կողմ նստիլ իսկ ուրիշներ միւս կողմ:

Օհ, ըսաւ երիտասարդը: Այս կողմը լա՞ւ է:

Այո, լաւ է, ըսաւ կարմիր գդակաւորը: Եթէ անշուշտ չէք նախընտրեր արեւ չունենալ:

Ոչ, ըսաւ երիտասարդը, կ'ախորժիմ արեւէն:

Սքանչելի ալ օր է, ըսաւ կարմիր գդակաւորը:

Երիտասարդը պատուհանէն դուրս նայեցաւ, կարծես օրուան: Տեսանելի ուրիշ բան չկար այլ միայն կառախումբեր, բայց պատուհանէն դուրս կը նայէր այնպէս՝ իրեւ թէ նայէր տեսնելու համար թէ ի՞նչքան սքանչելի օր մըն էր:

Արեւ ը ներս չի գար հոս որովհետեւ երդիք կայ, ըսաւ կարմիր գդակաւորը, բայց հազիւ հոսկէ դուրս բացին ելլէք՝ առատ արեւ պիտի ունենաբ: Քայիֆորնիացիներէն շատերը ծանձրացած են արեւէն և միւս կողմ կը նստին: Դուք՝ նիւ եորքէն:

Երիտասարդին վրայ ոչինչ կար որ թելազրէր թէ նիւ եորքէն էր ան կամ, ինչ կը վերաբերի ատոր, որեւէ ուրիշ տեղէ, բայց կարմիր գդակաւորը ինքնիրեն հարց կուտար թէ ուրկէ՞ էր երիտասարդը, ուստի հարցուցեր էր:

Ոչ, ըսաւ երիտասարդը, երբեք Քայիֆորնիայէն դուրս չեմ ելած:

Կարմիր գդակաւորը չէր անապարեր, թէեւ ահազին շարժում կար ամենուրեք, մարդիկ կը դիզուէին կառքին մէջ, ուրիշ կարմիր գդակաւորներ կը վազվզէին, պայտաւակներ բերելով եւ փութով ճնռանալով: Բայց եւ այնպէս, ան կը յամենար ու խօսակցութիւնը կը շարունակէր: Անցրին միւս կողմը աղջիկ մը կար, որ մտիկ կ'ընէր խօսակցութիւնը, եւ կարմիր գդակաւորը կը խորհիր թէ ինք եւ երիտասարդը կը տպաւորէին զայն, այսպէս կամ այնպէս: Աղուոր խօսակցութիւն էր, լաւագոյն տրամադրութեամբ, եւ թէեւ ընդմէջ կեանրի տարրեր կայաններու մէջ գտնուող մարդերու՝ լի այն եղբայրական զգացումով որ կը յատկանշէ արեւմուտքի ամերիկացիներն ու ամերիկացիները ընդհանրապէս:

Ես ալ երբեք գուրս չեմ ելած Քալիֆորնիայէն, ըսաւ կարմիր գդակաւորը:

Պիտի կարծուէր թէ բաւական շատ ճամբորդելու առիթ ունեցած էր, ըսաւ երիտասարդը:

Այո, պիտի կարծուէր, ինչ կը վերաբերի ատոր, ըսաւ կարմիր գդակաւորը: Շոգեկառքերու վրայ կ'աշխատիմ, կամ գոնէ անոնց մօտ, հոն կը մտնեմ ու կ'ելլեմ կեանքիս մեծագոյն մասին ընթացքին՝ տասնեւութ տարեկանէս ի վեր, որ երեսուն տարի առաջ էր, բայց նշմարիտ է, այս նահանգին սահմաններէն դուրս չեմ դրած ոտքու:

Բաւական մեծ թիւով ճամբորդողներու հանդիպած եմ սակայն, յարեց:

Դէշ պիտի ըրլար եթէ օր մը նիւ եորք երթայի, ըսաւ երիտասարդը:

Զեզի պէս երիտասարդ մը չեմ այպաներ նիւ եորք երթաւուզելուն ճամար, ըսաւ կարմիր գդակաւորը: Նիւ եորք հարկաւ հետաքրքրական տեղ մը ըլլալու է, այդ կողմերը:

Աշխարհի մեծագոյն քաղաքը, ըսաւ երիտասարդը:

Վստահօրէն այդպէս է, ըսաւ կարմիր գդակաւորը, յետոյ երթալու պէս ըրաւ, ինքզինք մղելու պէս, ահազին ափսոսանքով բաժնուելով:

Էհ, ըսաւ, հանելի ճամբորդութիւն ընէք:

Շնորհակալութիւն, ըսաւ երիտասարդը:

Կարմիր գդակաւորը իջաւ կառքէն: Երիտասարդը պատուհանէն դուրս նայեցաւ եւ ապա ետին գարձաւ ճիշդ ժամանակին՝ նկատելու ճամար որ անցրին միւս կողմի աղջիկը իրեն

կը նայէր ու արագօրէն անդին կը դարձնէր զլուխը. եւ ինք ալ, զայն նեղը չծգելու համար՝ արագօրէն դարձեալ անդին դարձուց գլուխը, այնպէս որ զրեթէ բան մը պատահեցաւ իր վիզին: Դրեթէ վայրկենարար իր զլուխը վերադարձուց նախկին տեղը, պատուհանին մօտ, դուրս նայեցաւ, եւ սաստիկ փափար մը զգաց դարձեալ նայելու աղջկան եւ միանգամայն զգաց հըրաշալի նշանակութիւնը վերջապէս համբորդութիւններու ծեռնարկելուն, մէկէ աւելի տեսակէտներով, օրինակ՝ այս աղջկան պէս անձերու հանդիպիլ եւ անոնցմէ մէկո՞ն նետ ամուսնանալ եւ հաստատուի տեղ մը տան մը մէջ եւ, նախընտրաբար բաւական ժամանակ վերջ, երկու կամ երեք զաւակ ունենալ:

Դարձեալ աղջկան չնայեցա՛ւ, սակայն, մինչեւ որոշ ատեն, բայց շարունակեց նայելու սաստիկ փափարը զգալ, այնպէս որ երբ ի վերջոյ նայեցաւ անոր՝ շփոթեցաւ ու շառագունեցաւ թու քը կլլեց ու սաստիկ փորձեց ժպտիլ բայց չյաջողեցաւ բոլորովին: Աղջկին ալ բոլովին չէր յաջողեր ժպտիլ:

Ասիկա պատահեցաւ աւելի բան տասը վայրեան միասին համբորդելէ վերջ. շոգեկառքը թուրիներու միջեւ կը թաւալէր եւ հաճելի կերպով կը ճռնչէր եւ ամէն ինչ ամենուրեք հաճելի կը դարձնէր ու լի հրաշալի կարողութիւններով — ինչպէս՝ վիպերգով եւ բաւական շատ զուարթութեամբ եւ հաճոյակատար ընտկանութեամբ — մասնաւորաբար ինչ կը վերաբերէր իր հանդիպումին այս աղջկան եւ ընկերական ու հաճելի ըլլալու եւքիչ առ քիչ հանջնալու զայն եւ սիրահարուելու:

Մօտ եօթը վայրկեան եւս վերջ անոնք դարձնալ տեսան զիրար, եւ ապա դարձեալ՝ չորս վայրկեան վերջ, եւ ապա անոնք զիրար տեսան աւելի անշարժօրէն՝ իրբեւ թէ միւս կողմի ընանկարը դիտելով, եւ ապա անոնք շարունակեցին զիրար անշարժօրէն տեսնել երկար ժամանակ, ընանկարը դիտելով:

Ի վերջոյ երիտասարդը ըսաւ, նիւ Սորքէ՞ն չէր դուք:

Չէր զիտեր թէ ի՞նչ կ'ըսէր: Ինքզինք անմիտ կը զգար, ու տարրեր՝ շարժանկարներու այն երիտասարդներէն որոնք այսպիսի բաներ կ'ընեն շոգեկառ քի մէջ:

Այո, ըսաւ աղջիկը:

Ի՞նչ, ըսաւ երիտասարդը:

Զհարցուցի՞ք թէ նիւ Նորքէ՞ն չի, ըսաւ աղջիկը:

Օօ, ըսաւ երիտասարդը: Այո, հարցուցի:

Լաւ, ըսաւ աղջիկը, Նիւ Եորքէն եմ:
Զէի զիտեր թէ Նիւ Եորքէն էիք, ըսաւ երիտասարդը:
Գիտեմ թէ չէիք զիտեր, ըսաւ աղջիկը:
Երիտասարդը սաստիկ ճիգ թափեց ժպտելու համար այն-
պէս՝ ինչպէս ժապաւ էններուն մէջ կը ժպտին:
Ի՞նչպէս զիտէիք, ըսաւ:
Օ՞հ, չեմ զիտեր, ըսաւ աղջիկը: Սաքրամէնթօ կ'երթաք:
Այո, ըսաւ երիտասարդը: Դո՞ւք ալ:
Այո, ըսաւ աղջիկը:
Ի՞նչ կ'ընէք ձեր բնակավայրէն այսքան հեռու, ըսաւ երի-
տասարդը:
Նիւ Եորք բնակավայրս չէ, ըսաւ աղջիկը: Հօն ծնած եմ,
բայց Սան Ֆրանսիսքօ ապրած եմ կեանքիս մեծագոյն մասը:
Ես ալ՝ իմ կեանքիս մեծագոյն մասը հօն ապրած եմ, ը-
սաւ երիտասարդը: Իրականին մէջ, ամբո՞ղջ կեանքս:
Ես ալ իմ ամբողջ կեանքս Սան Ֆրանսիսքօ ապրած եմ ի-
րապէս, ըսաւ աղջիկը, միակ կարելի բացառութիւնը՝ Նիւ Եոր-
քի այդ քանի մը ամիսները ըլլալով:
Այդքան միայն ապրած էք Նիւ Եորք, ըսաւ երիտասարդը:
Այո, ըսաւ աղջիկը, միայն այդ առաջին հինգ ամիսները՝
Նիւ Եորքի մէջ ծնելէս անմիջապէս վերջ:
Ես Սան Ֆրանսիսքօ ծնած եմ, ըսաւ երիտասարդը: Այս
երկու նստարաններուն վրայ շատ տեղ կայ, ըսաւ մեծ ճիգով:
Պիտի չուզէիք այս կողմ նստիլ եւ արեւ ունենալ:
Շատ լաւ, ըսաւ աղջիկը:
Անցքէն անցաւ եւ երիտասարդին դիմաց նստաւ:
Պարզապէս խորհեցայ որ Սաքրամէնթօ երթամ կիրակնօր-
եայ մասնաւոր սակով, ըսաւ երիտասարդը:
Երեք անգամ զացած եմ Սաքրամէնթօ, ըսաւ աղջիկը:
Երիտասարդը սկսաւ շատ երջանիկ զգալ ինքզինք: Արեւը
զօրաւոր էր ու ջերմ, եւ աղջիկը հրաշալի էր: Բացի այն պա-
րագայէն ուր գէշ կերպով կը նխալէր, կամ զործէ վտարուէր
Երկուշաբթի, կամ Ամերիկա պատերազմի մանէր ու ինք
ստիպուէր զինուոր ըլլալ ու մեկնիլ ու սպաննուիլ առանց լաւ
պատճառի մը, այն նախազգացումն ունէր թէ զործի պիտի եր-
թար ու աղջկան ծանօթանար ու ամուսնանար անոր հետ ու
տուն կազմէր:

Արեւուն մէջ ընկողմանիցաւ, մինչ շոգեկառը ճոնչելով
կը սահէր, եւ վիպայնօրէն նայեցաւ աղջկան, պատրաստուելով
վիպերգին:

ՉՈԳԵԿԱՌ-ՔԵՐԸ

Փամերով սովոր էր կենալ պատուհանին առջեւ, անքթիթ
նայելով, աւելի քուն քան արթուն, ամէն ինչ մոռցած, խորապէս
խոռոված՝ անտուն ըլլալու զգացումէ մը որ աւելի տխրատիթ էր
այն պատճառով որ ինք իր բնագաւառին մէջ եւ հիմա — այն
տաքուկ նովիտին մէջ ուր աշխարհ էր եկեր, եւ ուր ապրեր
էր իր կեանքին առաջին տասնեւեօթը տարիները: Հիմա չորս
ամիս կ'ընէր տուն դառնալուն, Յունիսէն մինչեւ Սեպտեմբեր,
եւ տակաւին անտուն էր ան, հակառակ ամառնային քարե-
խառնութեան որ կատարեալ էր. հակառակ իր յիշած տեղե-
րուն զորս համոյալի էր տեսնել. հակառակ հորեայ դէմքե-
րուն որոնք՝ թէեւ ժամանակին ընդմէջէն շատ համբորդած՝
էապէս անփոփոխ մնացած էին. հակառակ նոյնիսկ ամառնա-
յին երկինքին, օրին ու գիշերին, ամառնային բոյրերուն՝ զորս
իր ճամբորդութիւններուն ընթացքին երբեք չէր մոռցած, եւ
զորս երբ առաջին անգամ վերաշնչեց իր սրտէն ու հոգիէն
ներս՝ իր սիրութ խնդաց ու իր հոգին կայտուեց. հակառակ նոյն-
իսկ անհիթեթ քաղաքին անհիթեթ ծայներուն — ցնցուղին ջու-
րը՝ խեղճուկ մարմանդին վրայ, եզիպատացորենի կառքին սու-
լիչը. փողոցներուն ծայնը, առտուն, ճիշդ կէս օրին, եւ իրիկուան
գագաթնակէտին. եւ յետոյ՝ երբ մարդիկը տուն զացած ըլլա-
յին ու փողոցները ցուրտ ու թափուր դարձած՝ տակաւին ան-
տուն կ'ըլլար ինք, հակառակ քառսային ու յաճախ ծիծաղելի
ներկայութեանը բնագաւառին՝ ժամանակի ու վայրի իւրա-
քանչիւր բեկորի մէջ իր շուրջ եւ իր մէջ, եւ այս անոք վիճակն

էր որ յառաջ ըերած էր իր ներքին խոր մոլորանքն ու շփոթը, իր ողեկան ցրուածութիւնը, իր երազամոլութիւնը, աշխատելու իր անկարողութիւնը:

Մանուկը աշխարհէն դարձեր էր իր քնազաւառը՝ դարձեալ մանուկ ըլլալու համար. մանուկը բացեր էր իր քնազաւառի տան դուռը, ու մտեր, ու երկնցեր տան անկողինին վրայ, ու քնացեր, ու արթնցեր, ու գեռ անտուն էր: Բնազաւառը քնազաւառ չէր: Հոն էր ինք. ամէն ինչ տեղն էր, եւ սակայն օտարական մըն էր ինք: Առանձին էր: Եւ քիչ առ քիչ խորունկ լուռթիւն մը պատած էր իր հոգին, այնպէս որ երբ կը քնանար քուն չէր, եւ երբ կ'արթննար՝ արթնութիւն չէր: Եւ իրեն համար շատ գժուար կ'ըլլար խօսիլ ըլլա՛յ քաղաքի մարդերուն հետ — ինչ որ սովորականին մէջ աշխարհի ամենադիրին քանը պիտի ըլլար իրեն համար —, ըլլա՛յ իր գործին ընդմէջն, իր նկարներով. ոչ մէկ բառ կը զանէր ըսելիք՝ քաղաքին մէջ ուեէ մէկուն. եւ ոչ մէկ իմաստալի լուռթիւն կամ սպասում կամ ճշգրտութիւն կամ ճշգութիւն կամ մաքրութիւն, իր նկարներուն մէջ արտայայտելիք: Երեկոյեան զուրս կ'ելլէր եւ շուրջը մէկը կը փնտաէր խօսելու, եւ շատ ժամեր վերջ, քալելէ, սըրճարանները նստելէ ու խմելէ ետք, լուռ կերպով կը վերադառնար իր երկու սենեակներուն. եւ, ապշեցուցիչ բան, այս այսպէս էր նոյնիսկ երբ գինով ըլլար, մինչ զինովութեան ատեն՝ սովորականին մէջ քարեացակամութեամբ ու զուարթութեամբ զեղուն կ'ըլլար ինք: Անգամ մը զեղեւելով բարձրացաւ աժաննոց հանրատան մը սանդուխներէն, կնոջ մը հետ սենեակ մը զընաց, յիմարօրէն նայեցաւ անոր բազմաթիւ վայրկեաններ, բարձրածայն խնդաց, խոնարհելով եւ ծեռքի շարժումով մը ներողութիւն խնդրեց, երեք տոլար տուաւ անոր փոխանակ երկուքի, եւ զեղեւելով իջաւ սանդուխներէն:

Հիմա, այդ վիճակով բազմաթիւ ժամերէ վերջ, բազմաթիւ օրերու եւ բազմաթիւ զիշերներու բազմաթիւ ժամերէն վերջ, սփոփանը կը զանէր միայն պատուհանին առջեւ կանգնելով ու շոգեկառքերը դիմուլով: Սանթա Ֆէկ կայարանը փոլոցին դէմի կողմն էր, եւ ասիկա համելի էր իրեն, որովհետեւ, թէ եւ ինք չէր գիտեր ասիկա, ինք շատ մօտ էր մեկնումի սկզբնաւորութեան:

Շոգեկառքերու մեկնումը շատ կը տիրեցնէր զինք, բայց

անոնց ժամանումը կ'ուրախացնէք զինք. եւ բաւական կը մտածէք շոգեկառքերէն իջնողներուն մասին, թէ ո՛վ էին, ո՛ւր զացած էին, ինչո՞ւ եկած էին այստեղ, եւ այլն, եւ այլն:

Օր մը, պղտիկ սեւ պայուսակով դեռատի աղջիկ մը տեսաւ որ կ'իջնէք շոգեկառքէն, եւ ա՛յնքան մննաւոր ու ահարենկած կը թուէք ան որ ինք ուղեց պղուալ անոր եւ վար վազել ու ժպտիլ ու ըսել անոր. Անունս ծօ Սիլվէրա է: Այս քաղաքին մէջ ծնած եմ, բայց տասնեւեօթը տարեկանիս հեռացայ եւ եօթը տարի դուրսը մնացի: Զորս ամիսէ ի վեր վերագարծած եմ: Փողոցին միւս կողմը կը ընակիմ: Նկարիչ եմ: Եկէ՛ք իս բնակարանս եւ հանգչեցէք. քիչ մը զինի ունիմ:

Սակայն ուրիշ բան չըրաւ այլ միայն դիտել զայն, եւ երբ անիկա անհնատացաւ Թիւլար փողոցն ի վար քայլով, այն ատեն իսկ շատ կը տենչար վազել փողոցն ի վար եւ հասնիլ անոր. եւ օր մը վերջ՝ կը տենչար ամբողջ քաղաքին մէջ վնասուել զայն. եւ շաբաթ մը վերջ կը զարմանար թէ ո՞ւր կրնար ըլլալ ան:

Հռութիւնը կը համակէք զինք. իրապէս ամենազէշ կերպով կը համակէք զինք: Եւ ինք բաւականաչափ խենթ էք՝ ամէն առաւելութիւն տալու համար անոր, կենալու համար անոր հնատ, դիտելու զայն՝ առ նուազն հետաքրքրութեան համար: Անկէ փախչելու համար, կը բաւէք հաւաքել ամէն ինչ, շոգեկառք մը նստիլ, եւ եօթը ժամէն պակաս ատենի մէջ հասնիլ Սան Ֆըրանսիսօր, ուր իր անտունութիւնը ամբողջական պիտի ըլլար եւ հնտեւաբար շատ աւելի դիւրատար, շատ աւելի ընդունելի եւ վանելի: Գիտէք թէ որքան պղտիկ էք աշխարհ. գտնուած էք աշխարհի այն մոգական քաղաքներուն մէջ, որոնց մասին կ'երազէ փոքրաբաղաքարնակ ամէն տղայ եւ ուր թիչ անգամ կը հասնի: Գիտէք թէ մոգական քաղաքներ ժամանումը միմիայն շոգեկառքի եւ նաւու եւ ժամանակացոյցի հարց էք, եւ ուղեգինը ունենալու կամ ձրի համբորդել (բեռնատար կառախումբ նստելով կամ շոգենաւի մէջ աշխատելով) ուղելու հարց: Ոչինչ էք ատիկա: Քաղաքները իրապէս մոգական չէին: Անոնց մէջ եղող մարդիկը նիշդ ուրիշ քաղաքներու մարդոց պէս էին, այս քաղաքի մարդոց պէտ:

Ամէն առաւելութիւն կ'ուղէք տալ այդ բանին, որովհետեւ գիտէք եղածը — մոգականութիւնը աշխարհի մէջ չէր: Ան կը գտնուէք աշխարհի բնակիչներուն իղձերէն շինուած ոլորտի մը

մէջ. եւ իր բնագաւառն ալ հո՞ն էր: Եթէ բնագաւառը վայր
մըն էր, ուրեմն ինք իր բնագաւառին մէջ էր: Բայց վայր մը չէր
ան. այլ բազմաթիւ նրբին ու յարափոփոխ նիւթերու եւ կշռոյթ-
ներու եւ ըմբռնումներու եւ արժէքներու համաժամանակու-
թիւն մը՝ խումբ մը միախուռն մարդոց մէջ, ինչպէս ընտանի-
քի մէջ. կամ երկու անձերու մէջ, ինչպէս իր եւ կորսուած աղջը-
կան մէջ, օրինակ. կամ իր եւ բարեկամի մը — Վիէննա, ծերուկ
Օթթօ Պէնրայի — մէջ:

Թերեւս այսպէս չէր, թերեւս ալ է՛ր: Զէր գիտեր: Թե-
րեւս մէկն էր այն կրկներեւոյթներէն զորս սիրտը կը ստեղ-
ծէր: Կը վախնար որ կրկներեւոյթ մը ըլլար ասիկա. եւ կը
վախնար որ բնագաւառը մարմնային շարժում ըլլար, ճամբոր-
դութիւն. եւ կը ցաւէր որ ասիկա այսպէս կրնար ըլլալ: Կըր-
նար զգալ թէ տեսակ մը սկզբնաւորութեան մօտ էր, բայց չէր
կրնար ճշդել թէ ի՞նչ տեսակ պիտի ըլլար ան—մնա՞լ թէ երթալ:
Պէտք էր երկուքն մէկը ըլլար, եւ ինք կ'ուզէր մնալ: Կ'ուզէր մը-
նալու նկարել, եւ երկար ժամանակ ըլլալ հովիտին մէջ: Ինքզինք
չափազանց մօտ կը զգար մահուան, տեւականապէս, երբ հովի-
տէն հեռու ըլլար, իբրեւ թէ իր ամբողջ ոյժը անհրաժեշտ ըլլար
միայն մէկ բանի համար — մահը քիչ մը ատեն եւս հեռու պահելու:
Եւ կը հաւատար թէ իր ոյժը կրնար լաւագոյն կերպով գործածուիլ:

Շոգեկառքերը կուզային եւ կ'երթային: Կը դիտէր տեսնե-
լու համար յայտնու մը հեռուն, հարաւակողմը, ևս Անճէլըսէն
եկող շրել շոգեկառքերուն: Եւ մտիկ կ'ընէր լսելու համար ա-
նոնց ժամանումի կանըը — ցաւառիթ սոյլը, լի՝ մարդկային
անդոհով, նման՝ սրտի անաստուածային անդոհին՝ որ կը ծագի
միսին տիրանալէ եւ ոգին կորանցնելէ վերջ. Եւ վերջին վայր-
կեանի անապարանքը, մռնչիւնը, կրակն ու ծուխը. Եւ յետոյ,
զրեթէ անիմաստօքէն, տրտմօքէն, յամր կասումը, փորձիչ հանգ-
չումը, հանգիստի արագալաց բոպէն. Եւ յետոյ, դարձեալ եր-
թը, տարբեր՝ ոգիի շարժումէն- շոգեկառքին երթը բաղաքէ
քաղաք, տեղէ տեղ, կլիմայէ կլիմայ, շրջապատէ շրջապատ: Տարբեր՝ երթէն ոգիին, որ անաշխարհագրականօրէն կը ճամբոր-
դէր, որոնելով անհեթեթօրէն չքնաղ կայաններ — բոլոր վայ-
րերը, կեանքին խորրը, ամէն մահկանացութեան էութիւնը, յա-
փառենութիւն, Աստուած: Եւ, խորհեցաւ ան դառնօրէն, որոնե-
լով նաեւ ամէն ուրիշ բան՝ մէկ փայլուն ծրարի մէջ գրուած

Շատ գաղց եւ հանելի էր օդը Օգոստոսի եւ Սեպտեմբերի ընթացքին, բայց իր ներսիդին անորոշութեան եւ շփոթանքի անդամակուծումը կար մէկ կողմէն, իսկ միւս կողմէն յարանուն մղումը՝ ներքնապէս ջղազրպիռ, մոլար դառնալու եւ կէս առիթ մը տալու իր անձին՝ պայքարելու այդ բանին դէմ, զոր կը հաւատար թէ կրնար վանել ալքոլով կամ ֆիզիքական կատակերգութեամբ (ինչպէս՝ ընազդական որեւէ յիմար բան ընելով, անպատկառ ըլլալով, կռուելով): Հովիտին բարեխառնութիւնը Օգոստոսի եւ Սեպտեմբերի ընթացքին, սքանչելի էր, բայց ինք անկարող էր անկէ հաճոյք առնել:

Գրեթէ բռնոււած էր, թէեւ գիտէր թէ փախուստը ի վերջոյ շատ գիւրին պիտի ըլլար, նոյնիսկ եթէ (գիտէ՛ր ասիկա) տեւական ըլլար:

Սեպտեմբերի մէջ Կիրակի մը վատահ եղաւ որ ժամանակը եկած էր որոշում մը տալու, մէկ կամ միւս կերպ: Մնալ եւ ա'լ աւելի խորանալ անոգործութեան եւ անյուսութեան թախիծին մէջ, կամ ճամբայ բանալ դէպի լոյս, կամ մեկնիլ շոգեկառքով, աշխարհագրականօրէն, ուղղակի դէպի գործոի լոյսը, ինչ որ անջուշտ ամենադիւրին կերպն էր եւ ա'յն կերպը որմէ տակաւին կը յուսար խուսափելու կարող ըլլար:

Առտուան վեցին ատենները ելաւ, եւ առաւօտեան ճամբորդատար շոգեկառքին ժամանումն ու մեկնումը դիտելէ վերջ՝ իջաւ սանդուխներէն եւ բալեց քաղաքին մէջ, նայելով անոր կիրակնօրեայ անմիտ դէմքին, մտիկ ընելով անոր կիրակնօրեայ վշտալի անդորրութիւնը:

Մարիփոզա փողոցին վրայ յունական տեղ մը նախաճաշելէ վերջ, քաղաքին շուրջը քալեց, յետոյ Պրոտուէյի վրայ Սպիտակ Այծեամ ժուաւ եւ սկսաւ գարեջուր խմել: Օդը շատ ջերմ էր քաղաքին մէջ եւ շատ զով Սպիտակ Այծեամին մէջ: Մէկ ժամ գարեջուրէ վերջ, յանկարծ սրահին մէկ ծայրէն միւսը պոռաց սպասաւորին:

Հէյ, Մա՛ք, վեց շիշ Փակսթ բեր ինծի:

Քանի հա՞տ, ըսաւ սպասաւորը:

Վեց, ըսաւ ան: Ոչ, եօթը թող ըլլայ: Եօթը շիշ Փակսթ:

Մէկի՞կ մէկիկ, ըսաւ սպասաւորը:

Ոչ, պոռաց ան, ամէնքը միտասին:

Եւ գիտէր թէ ձեռք առած էր իր ճամբան, արդէն սկսած էր

զգալ թէ կ'արթննար. եւ ատենը մէյ մը գլուխը կը ցնցէր, յանկարծ ուշրի բերուած մէկու մը պէս:

Ի՞նչ օր է այսօր, պոռաց: Ո՞ր ամիսը: Ո՞ր տարին: Ի՞նչ ընակչութիւն ունի այս քաղաքը: Զգայացունց որեւէ բան պատահեցաւ այս տեղերը այս օրերս:

Եւայլն, եւայլն:

Սրանէն դուրս ելաւ կէսօրէն վերջ ժամը մէկէն թիչ ետք, գարեջուրին տաքութինէն շառագունած, թեթեւօրէն երերալով, բարեացակամութեամբ լի, սիրալիր, զերբարեկըթութեան հակումով: Մասնաւորաբար լապտերներուն ծողերուն հանդէպ: Առատօրէն խոնարհութիւններ, շարժումներ կ'ընէր, կրունկները իրարու զարնելով կը շալցնէր:

Մակերեսային տեսակէտէ, շատ հաճելի էր դարձեալ անսանծ դառնալ, նոյնիսկ կէսօր ատեն:

Դատարանի հանրային պարտէզը գնաց եւ ասպարէզ կարդաց պայտարձակում խաղացողներուն, ինչ որ հիանալի ժամանց պատճառեց մինչեւ որ զիզիքական խոնցէնքը սկսաւ ուշրի բերել զինք. այն ատեն ինքնազիտակից դարձաւ եւ միւսներուն արդարացուց իր ընթացքը: Երբ զինով էր, սակայն, զեղեցիկ էր իր խաղը. պայտերը կը նետէր կամ չափազանց հետու, կամ իրմէ միայն երկու-երեք ռտք անդին, ինչ որ շատ զուարժալի էր: Երբ սկսաւ ուշրի գալ, սկսաւ իրապէս նետել ջանալ, եւ այդ ճիզը ամենեւին ծիծաղելի չէր:

Խաղէն իր մեկնումը փառահեղ չէր, ինչպէս եղած պիտի ըլլար եթէ զինով ըլլար: Աւելի շոււտ՝ թիչ մը ծիծաղաշարժ էր: Շնորհակալութիւն յայտնից խաղացողներուն որ իրեն թոյլատրած էին խաղալ: Եթէ զինով եղած ըլլար, անոնց ըսած պիտի ըլլար որ յիշեն խաղին մասին իր սորվեցուցածը:

Հանրային պարտէզին մէջէն քալեց, եւ մազնոլիայի ժառի մը տակ երկարեցաւ եւ անմիջապէս բռւն մտաւ, ցաւազին երազելով, քնացողի իր գէմքին արտայայտութիւնը՝ երկար խոնցէնքի, երկար ապերջանկութեան արտայայտութիւն մը:

Քնացաւ ժամանակ մը, որ բազմաթիւ օրեր եւ բազմաթիւ գիշերներ եւ բազմաթիւ շաբաթներ եւ բազմաթիւ ամիսներ թուեցաւ, բայց երբ արթնցաւ՝ տակաւին ժամը չորս չկար: Նստաւ ու յօրանցեց, եւ երբ աչքերը բացաւ եւ սկսաւ սուր կերպով նայիլ իր շուրջ, տեսաւ աղջիկը: Գլուխը ցնցեց եւ դարձեալ

նայեցաւ, որովհետեւ խորհեցաւ թէ կրնար դեռ քուն ըլլալ:
Աղջիկը մարմանդին վրայ նստած էր նոյն ծառին տակ,
շատ մօտ իբեն, և անշուշտ դիտած էր զինք իր քունի միջո-
ցին:

Առանց խորհելու, առ անց նոյնիսկ ժպտելու, իբրեւ թէ խօ-
սէր ոչ ոքի, կամ աշխարհին, ըստաւ. Հէլլօ':

Հէլլօ', ըստաւ աղջիկը:

Ապա, որեւէ յիմարական պատճառով մը, դարձեալ երկա-
րեցաւ և աչքերը փակ՝ ըստաւ. Սնունն ձօ է: Եւ ապա, պար-
զապէս ծիծագ առթելու համար, զրեթէ պոռաց. Նկարիչ եմ:
Մէծ նկարիչ մը:

Դարձեալ նստաւ և աչքերը բացաւ:

Հիմա բոլորովին արթուն էր:

Աղջիկը իրական էր:

Շատ աղուոր էր ան. ոչ բոլորովին չափազանց աղուոր,
բայց պայծառ և գովառիթ և լաւ ձեռքերու տէր:

Աղջիկը ժպտեցաւ. և տղան խորհեցաւ թէ արդիօք տուն-
մնաց մըն էր ան՝ որ հանրային պարտէզ եկած էր խաղաղ Կի-
րակի յետմիջօրէ մը անցնելու:

Բայց չէր հիւսեր ան, ուստի ենթազրեց թէ այդպէս չէր:

Ձօ Սիլվէրա, ըստաւ: Արար-աշխարհ տեսած եմ, բայց և
այնպէս ասիկա է իմ ծննդավայրու: Զե՞րն ալ է:

Ոչ, ըստաւ աղջիկը:

Ո՞ւրկէ էր, ըստաւ տղան:

Աղջիկը պահ մը վարանեցաւ, մտածկոտ, և տղան ըստաւ.
Որեւէ տեղ ըսէք. անհրաժեշտ չէ որ ճշմարտութիւնն ըլլայ.
Թերեւ ո թէքսա՞ս:

Ճի՞շդ է, ըստաւ աղջիկը:

Միշտ սիրած եմ թէքսասը, ըստաւ տղան:

Ամէն տեղ լաւ է, ըստաւ աղջիկը:

Եթէ, ըստաւ տղան, եթէ*:

Եթէ դրամ կամ գործ ունիք, ըստաւ աղջիկը:

Ճիշդ է, ըստաւ տղան: Անօթի եմ, և պիտի ուզէի շարու-
նակել այս խօսակցութիւնը: Պիտի ուզէի՞ք ինծ հետ ընթրել:

Աղջիկը դարձեալ վարանեցաւ:

Ճաշարանի մը մէջ, ըստաւ տղան:

Ցիսուս Քրիստոս, խորհեցաւ, ինչէ՞ն կը վախնայ: Պիտի

համբուրեմ զինք՝ երբ կանգնելու համար օգնեմ իրեն:

Շատ լաւ, ըսաւ աղջիկը, եւ տղան կանգնեցաւ եւ բռնեց անոր ծեռքը ու օգնեց որ ան ալ կանգնի եւ պիտի համբուրէր զայն երբ ան վար ծռեցաւ ծեռնապայուսակը առնելու:

Միայն թէ, ան զիտցեր էր իր մտադրութիւնը:

Շատ զեղեցիկ էր անոր դէմքը, անոր արտայայտութիւնը խաղաղ եւ զով. եւ տղան խորհեցաւ թէ ան նոյնքան սրանչեալի աղջիկ մըն էր, որքան այն՝ զոր լաւագոյն մարդը արթննալով կրնար իր գիմաց զտնել, Սեպտեմբերի մէջ Կիրակի գաղցյամիջօրէ մը, պատիկ քաղաքի մը մէջ. վիճակագրական տեսակէտէ, անիկա իրապէս շատ ու շագրաւ էր: Բայց ամբողջ այս խարկանքը մակերեսային էր լոկ, եւ ինք զիտէր ասիկա, ինք կ'ախորժէր աղջիկէն եւ զայն կը նկատէր իրը բեւ արտակարգ բան մը, շատ տենչալի, եւ իրեն համար թերեւս միջոց մը՝ համախմբելու իր ներքին բոլոր թափառիկ տրամադրութիւնները եւ կազմաւորելու բնագաւառին մէջ գտնուելու հոգեվիճակ մը. ներքին գոնունակութեան եւ հրճու անքի հոգեվիճակ մը:

Կը զգար թէ տեղ-տեղ զեղչելու էր անոր խօսքերը, բայց խորապէս կը զգար թէ ան կրնար արտակարգօրէն կարեւոր բան մը ըլլալ իրեն համար, եւ հովիտ իր վերադարձին համար: Ասիկա կը յուսար. կաթոգին կը յուսար ասիկա:

Հանոյք առաւ զուարթ, երկար ընթրիքէն, դանդաղօրէն, կերան, հանդարտօրէն, խաղաղ շատ խօսակցութեամբ եւ խաղաղ շատ խնդութով, եւ խմելով շատ գինի. եւ հետզհետէ հրեճուեցաւ աղջկան ներկայութենէն: Անճիգ կերպով, իմացաւ ամէն ինչ որ կ'ուզէր իմանալ անոր մասին, եւ զիտցաւ որ ան իրեն հետ պիտի գար իր յարկարաժինը, Սանթա Թէի կայարանին գիմաց: Հոն, անոր ցոյց պիտի տար իր նկարները, եւ պահ մը վերջ պատուհանին առցեւ պիտի կանգնէր անոր հետ ու դիտէր շոգեկառքերը, եւ քիչ մը ատեն ետք՝ պիտի փորձէր անոր ընդմէջէն տեղնկանալ թէ պէտք էր մնա՞լ թէ երթալ:

Երբ արթնցեր էր առտուն, զիտէր թէ պէտք էր ընելիքը որոշէր, բայց երեւակայեր էր որ առանձին պիտի տար որոշումը, իսկ հիմա այս ընկերակցութիւնը, աղջկան այս ներկայութիւնը իր կողքին, հաճելի բարելաւում մըն էր:

Ան շատ չախորժեցաւ իր նկարներէն, եւ ուզեց զիտնակ թէ ինչի՞ մասին էին անոնք:

Անոնք ամէն բանի մասին էին, ըսաւ տղան:

Եթե իմացաւ սոյլը դէպի հիւսիս ուղղուող ճամբորդատար կառախումքին, որ լոս Անձէլըսէն կը հասնէր, պատուհան տարաւ աղջիկը, եւ միասին դիտեցին շոգեկառքին մուտքը կայարանէն ներս եւ կասումը: Բաւական ատեն անխօս մնաց, բայց իր կողքին բռնեց աղջիկը, ներքնապէս յուզումնատանջ՝ թէ ի՞նչ պիտի ըլլար անոր հակագդումը այս հասարակ պատահարին հանդէպ, որ արտասովոր կերպով իմաստալի եւ տպաւորիչ գարծած էր իրեն համար: Եթէ աղջիկը ոչինչ ըսէր, եթէ աւելի բան մը չընէր բան իրեն դառնալ որեւէ գոն նայուածքով մը, իր թեւերուն մէջ պիտի առնէր զայն ու պիտի զիտնար թէ մնալու էր, եւ յուսահատօրէն կը յուսար որ պիտի հաստատուէր այդ հաղորդակցութիւնը իր անձին եւ աղջկան միջեւ:

Երկիւզով սպասեց, չհամարծակելով խօսիլ. ապա աղջիկը հեռացաւ բաց պատուհանէն, եւ կռնակը իրեն դարձուցած ըսաւ. Շոգեկառքիրը վստահօրէն շատ աղմուկ կը հանեն, այնպէս չէ:

Տղան նստաւ եւ գլանիկ մը վառեց:

Փողոցին միւս կողմը, շոգեկառքը շչեց եւ սկսաւ շարժիլ, եւ յանկարծ տղան ուղեց անոր մէջ ըլլալ ու հեռանալու վըրայ. պատուհանին մօտեցաւ առանձին եւ դիտեց շոգեկառքին երթը դէպի հիւսիս: Տունը կը ցնցուէր երր շոգեկառքը անոր բովէն կ'անցնէր, եւ վայրաշարժին ծայնը շատ ցաւատանջ էր: Պահ մը վերջ, սենեակը հանդարտած էր. շոգեկառքը եկած էր ու գացած:

Նստաւ ու ժպտեցաւ աղջկան. յետոյ սկսաւ խնդալ:

Աղջիկը ոտքի ելաւ, թերեւս իրեն մօտենալու համար, եւ տղան ըսաւ Պէտք է մեկնի՞ր:

Մեկնելու մասին չէր խորհած ան:

Կրնամէ կառքով տուն տանիլ ծեզ, շարունակեց տղան: Շատ երախտապարտ եմ ծեզի: Շատ հանոյք առի ծեզի հետ խօսելով:

Աղջկան մեկնելէն վերջ, տղան վառեց իր սենեակին ելեկ-տրական լոյսը, եւ սկաւ ժողվել իր նկարները, որովհետեւ զիտէր թէ առտուն ժողվելու ժամանակ պիտի չունենար:

ՍՊՈՆԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հազիւ կրնայիք շնչել, այնքան հեղձուցիչ էր օդը:

Մեծ եղբայրս Տրէյք իր սենեակն էր, պաղ լոգանքէ մը վերջ՝ երթեւեկելու վրայ, բարձրածայն խօսելով ու երգելով: Ամէն ինչ առէք, կ'ըսէք ան:

Առէք դրամս:

Սիրտս:

Առէք կեանքս, կ'ըսէք:

Անդաստակին վրայ, ճօճաթոռին մէջ ընկողմանեցայ ևւ դիտեցի զինք: Ասիկա տիսուր տարի մըն է աշխարհի մէջ, խորհեցայ: Կրնայի զգալ որ աշխարհ կը խնդար մեր բոլորիս վրայ որ կենդանի ենք:

Տրէյք իր սենեակին մէջ կանգնած էր, գլանիկ մը ծխելու վրայ:

Գիտես թէ ուրիշ մէկուն կը պատկանիս, երգեց ան: Աւ քեմն ինչո՞ւ զիս առանձին չես թողուր:

Յետոյ խնդուքի բզձկում մը ունեցաւ:

Ինը՛ք, կանչեց: Օհ, ինը՛ք:

Ելայ ճօճաթոռէն ևւ տուն մտայ: Հայրս հիւրանոցի բազմոցին վրայ կը քնանար: Անոր երեւոյթէն այնակէս կը թուէք թէ: Կը փորձէք ըլլալ շատ հեռաւոր վայրի մը մէջ, ուր կարենար պայծառ օդ շնչել:

Տրէյքի սենեակը մտայ:

Ի՞նչ, ըսի:

Ինը՛ք, ըսաւ ան:

Ի՞նչ:

Ինչի՞ մասին կ'երազես նիմա:

Ոչ մէկ բանի, ըսի: Ի՞նչ կ'ուզիս:

Մանչս, ըսաւ ան, շուտով պիտի հեռանամ ձեզմէ: Կ'ուզեմ քիչ մը խօսակցիլ քեզի հետ:

Ասիկա ամենատխուր տարին է աշխարհի, խորհեցայ:

Ուր կ'երթաս, ըսի:

Ինը՛ք, մանչս, ըսաւ ան, պատերազմի կ'երթամ:

Պատերազմի, ըսի: Կատակ կ'ընես:

Ահարեկած էի, այնպէս՝ ինչպէս կ'ըլլայի երբ խորհէի թէ
աշխարհը պիտի վերջանար մէկ կամ երկու վայրկեանէն, ամէն
ինչ պիտի կործանէր եւ ամէն ոք մեռնէր, զրամոյն կամ հեղ-
ծամահ կամ խոշոր անտեսանելի ծանրութեան մը տակ ճըգ-
մուտած:

Կատակ կ'ընես, ըսի:

Մա՛նչս, ըսաւ ան, ճիմա զինուոր իմ ես:

Սկսայ լալ, որովհետեւ կ'ըմբռնէի թէ կատակ չէր ըրա-
ծը: Գետնէն վերցուց զիս ու երեսիս վրայ ձգեց իր անկողինին
վրայ:

Ինը՝ մա՛նչս, ըսաւ, պատերազմը մարդու հրճուանքն է:
Վառանգը իր սփափանքն է, և մահը սիրականն է բոլոր շնչա-
ւորներուն:

Երկար ատեն խօսեցաւ: Ես նստած իրեն կը նայէի: Պա-
տերազմի մէջ, կը խորհէի, կը սպաննուի մարդ: Տրէյք պիտի
սպաննուի:

Պատերազմի մէջ պիտի սպաննեն քեզ, ըսի: Մի՛ երթար,
Տրէյք:

Թերեւս պիտի սպաննեն զիս, կամ թերեւս պիտի չսպան-
նեն, ըսաւ ան: Այս է ոք կ'ուզեմ երեւան հանել:

Պիտի սպաննեն քեզ, ըսի:

Զինը մեռ ած տեսայ երկրային մթին աւերածութեան մէջ-
տեղ, և սկսայ լալ: Հոն առանձին և ջախջախուած պիտի
ըլլար ան, իր մարմինը՝ ճգմուած: Մայրս լսեց լացս եւ սեն-
եակ եկաւ:

Ինչո՞ւ կը լացնես տղան, ըսաւ:

Պիտի սպաննեն զինը, ճչեցի: Տրէյք պատերազմի կ'երթայ
Սպանիա, եւ պիտի սպաննեն զինը:

Մայրս աղաղակ մը արծակեց: Տրէյք, պոռաց:

Տրէյք զլանիկը ներշնչեց:

Տրէյք, Տրէյք, Տրէյք, աղաղակեց մայրս:

Դարձաւ եւ հօրս բով վազեց:

Ինը՝ մա՛նչս, ըսաւ Տրէյք, կ'ուզեմ քեզի ձգել իմ բանե-
րէս ի՞նչ ոք փափաքիս ունենալ: Հրացանս, ձայնագիրս, զիր-
քերս: Աւելի յետոյ պիտի խօսիմ Փօլայի: Նախ դո՛ւն:

Ոչինչ կ'ուզեմ, ճչեցի: Պիտի սպաննեն քեզ: Սպառէ եւ տես:

Ինը տարեկան ես, ըսաւ ան: Աղուոր աարիք է երաժշտութեան համար: Զայնազիրն ու սկաւառակները քեզի պիտի ծըգեմ: Խնչ ըսիր ասոր:

Ոչ, ըսի: Ոչինչ կ'ուզեմ:

Փօլա կրնայ զիրքերը առնել, ըսաւ ան: Գնա կանչէ զինք:

Ուրախ էի որ կ'երթայի: Սանդուխներէն վեր վազեցի Փօլայի սենեակը:

Տրէյր պատերազմի կ'երթայ, ըսի:

Չսպասեցի որ Փօլա որեւէ բան ըսէ: Սենեակէն դուրս վագեցի, եւ բանի մը բոպէ վերջ ան իջաւ սանդուխներէն. Հայրս եւ մայրս Տրէյրի սենեակն էին, անոր խօսելու վրայ: Փօլա՝ Տրէյրի երկորեակն էր եւ բնաւ վշտահար չէր երեւեր: Կարծեմ ա'յնքան լաւ կ'ըմբռնէր Տրէյրը որ չէր հաւատար թէ անոր ըրածը սխալ էր:

Փօլայի ետեւէն մտայ սենեակ: Մայրս դեռ կուլար, բայց հայրս խոնջ կ'երեւէր միայն:

Բաւականաչափ տարիքոտ չես պատերազմի երթալու համար, ըսաւ:

Այդ մասին հարցուցի, ըսաւ Տրէյր:

Փօլայի նայեցաւ:

Կրնաս զիրքերս առնել, ըսաւ:

Տասնեւութ տարեկան ես միայն, ըսաւ մայրս, եւ դարձեալ սկսաւ լալ:

Միա՞յն, ըսաւ Տրէյր:

Դուն համայնավար չես, ըսաւ հայրս:

Ուսանող հմ, ըսաւ Տրէյր:

Մի՛ լար, մա՛յր, ըսաւ Փօլա: Ոչինչ պիտի պահի Տրէյրի:¹⁶⁷

Անշուշտ, ըսաւ Տրէյր:

Պիտի սպաննուի, ըսի:

Ինչո՞ւ կ'ուզես զինուոր ըլլալ, ըսաւ հայրս:

Տրէյր բանկոնն ու զիխարկը հագաւ, ժպտելով ամէնքին, եւ մայրս սկսաւ ամէն ատենէ աւելի բարձրածայն լալ:

Հայրս ըսաւ, Խե՛րն անիծած:

Թեւերով զրկեց մայրս եւ ըսաւ. Ինչի՞ համար կ'ուզես լալ:

Հիւրանոց տարաւ մայրս:

Այս էր ամէնը: Տրէյր գնաց պատերազմի: Երբեք այլեւս չտեսանք զինք, եւ Փօլայէ զատ ոչ ոք կրնար լացը զսպել: Փօ-

յա կը շարունակէք ըսել. Զեն կրնար Տրեյֆը սպաննել, թէեւ արդէն մեռած էք ան:

S E U R I • R

«Տէր Ողորմեա», ըսաւ քահանան: «Տէր ողորմեա», պատասխանեց դպիրը: «Տէր ողորմեա», ըսաւ քահանան նորէն: «Քրիստոս ողորմեա», ըսաւ դպիրը: «Քրիստոս ողորմեա», պատասխանեց քահանան: «Քրիստոս ողորմեա», ըսաւ դպիրը նորէն:

* * * *

«Եւ ընդ հոգւոյդ քում», ըսաւ դպիրը:
Յետոյ վերցուց պատարագամատոյցը եւ ծնրադրեց խորանին առջեւ:

Քահանան ըսաւ.

«Տէր ընդ քեզ»:

«Եւ ընդ հոգւոյդ քում», պատասխանեց դպիրը:

Դպիրը տասնըութ տարեկան պատանի մըն էք: Քահանան վաթսուննոց փոքրահասակ մարդ մըն էք, որ սկսեր էք զիբռնալ: Քահանան ամրողացուց պատարագը: Դպիրը խոնարհօրէն եւ կորովով կը ծառայէք անոր, զինի եւ ջուր տալով քահանային, պատրաստելով տաշտն ու հանդերձանքը, վերցնելով տաշտն ու հանդերձանքը երբ քահանան լուաց ու չորցուց ծեռքիրը, ծնրադրելով եւ շրջագայելով, խոնարհօրէն քայլ զերմեռանդօրէն արտասանելով լատիներէն քառերը զորս սորվեր էք բայց չէք հասկնար Պատանին կը զգար, այսուհանդերձ, թէ որոշ կարեւորութիւն եւ վատահարար մեծ արժանիք ունեցող բառեր կ'ըսէք: «Եւ ընդ հոգւոյդ քում», գոչեց դեռատի խանդով, եւ քահանան աղօտ կերպով խորհրդածեց. Այս տղան եզին մէկն է, կը բառաչէ, չ'երգեր:

Ճէյմս Ճորտանօն էր ան: Նոր դպիր մըն էր Ս. Աննա եկեղեցին մէջ: Հիւսիսային ծովափի մէկ վայրէն եկած էր, եւ ընականոնէն աւելի լուրջ պատանի մը կը թռէ էր: Քահանան խորհեցաւ թէ շուտով օր մը խօսակցութիւն մը ունենալու էր այս տղուն հետ եւ հասկնալու էր՝ թէ ինչո՞ւ այդքան լուրջ էր ան:

Քահանային ծառայող իրևանտացի տղաներէն ոմանք նըւազ գործունեայ չէին քան ճէյմս Ճորտանօն, եւ սակայն աւելի զուարճալի էր անոնցմով շրջապատուած ըլլալ: Անոնք իրեն կուտային այն զգացումը, թէ տակաւին կայտառութիւն ու չարաճճիութիւն կար ապրող մարդերուն մէջ, եւ նոյնիօկ երբ անոնք կը մոռնային իրենց մասը, կամ սխալ կ'ըսէին զայն կամ անպատեհ տեղ մը, հոգ չէր ըներ, եւ ընդհակառակն կը ժպտէր ինքն իրեն:

Տղան գրեթէ վագելով մտաւ եկեղեցիէն ներս յաջորդ իրիկուն իսկ, եւ գրեթէ շնչառպառ էր երբ քահանան գտաւ:

Տէր Հայր, ըսաւ, կ'ու զեմ խօսիլ ձեզի: Զեմ ու զեր խոստովանանք ընել որովհետեւ նոր մեղք չեմ գործած վերջին խոստովանանքս ի վեր: Կ'ու զեմ միայն խօսիլ մէկու մը:

Քահանան իրեն հետ գուրս եկաւ եկեղեցիէն: Զմեռնային պայծառ երեկոյ մըն էր:

Եւ ես ալ կ'ու զեմ բեզի խօսիլ, ըսաւ քահանան: Միասին պտոյտ մը պիտի ընենք:

Միասին քաղեցին Տանիններորդ պողոտան ի վար դէ պի հանրային պարտէ զը:

Բան մը կը չարչարէ քեզ, ըսաւ քահանան:

Այս, ատէր Հայր, ըսաւ տղան:

Ի՞նչ է, տղաս:

Տէր Հայր, տեսիլքներ կ'ունենամ:

Տեսիլքներ, զոչեց քահանան: Ի՞նչ բան կ'ու զես:

Եւ խորհեցաւ, Հիմա կը սկսիմ հասկնալ կը ճանչնամ այս պատանիները: Գիշեր եւ ցերեկ կը խորհին միայն մէկ բանի մասին, եւ լուրջերը աւելի գէշ են քան միւսները: Եւ իր մոտին մէջ տեսաւ պատանին որ ամբողջ գիշերն ու ցերեկ կ'երազէր կնոց մեծ մարմնին, բնազդներու հնկայական է զին մասին: Հանգարտօրէն պիտի խօսէր տղուն: Լաւ ընկերակից մը գտիր ըեզի, պիտի ըսէր: Տէրը քեզ ստեղծեց որ կեանքդ ուրիշի մը հետ քամնես: Գէշութիւն չկայ սիրոյ մէջ:

Եւ տղուն գթալէ աւելի, քահանան երանի կուտար անոր: Ո՞ր ապրելակերպն է որ աւելի սուրբ է քան պարզ ու անմեղ ապրելակերպը, կը խորհէր: Զգիտնալով, եւ անզիտութեան մէջ, անոնք աստուածայնութեան կը հասնին:

Կը բալէին հանրային պարտէզին մէջ: Էօքալիփթիւսի երկար ծառերը խոր ստուերներ կը ձգէին, եւ անդորրութիւնը հաճելի էր քահանային: Լաւ էր բալել պատանիի մը կողքին, մէկու մը՝ որ մօտ ատենէն կեանքէն ներս պիտի մտնէր անոր ամբողջ լիութեան մէջ:

Հսէ ինձ ինչ որ կը տեսնես, ըսաւ քահանան:

Տէր Հայր, ըսաւ տղան, կը տեսնեմ աշխարհի վերջանալը: Շաբաթներէ ի վեր կը տեսնեմ աշխարհի վախճանը: Ահարեկած չեմ, բայց կ'ու զեմ խօսիլ ձեզի:

Ասիկա զայրացուց քահանան: Զէր հաւատար որ իտալացի տգէտ պատանիի մը համար կարելի էր այդպիսի սարսափելի եւ փառաւոր տեսիլք մը ուժինալ:

Ի՞նչ կը պատանի, ըսաւ:

Տէր Հայր, ըսաւ տղան, ամէն ինչ կը վերջանայ: Քաղաքները կ'այրին ու կ'իյնան, եւ ապրողները կը մեռնին:

Ի՞նչ անիմաստութիւն, խորհեցաւ քահանան:

Խորհեցայ թէ պարտաւոր էի ձեզի ըսել, ըսաւ տղան:

Լաւ, ըսաւ քահանան, պատճառը այն է որ պատանի ես: Ոչինչ կայ վախնալիք:

Տէր Հայր, ըսաւ տղան:

Շատ անծկալի էր:

Տէր Հայր, ըսաւ, ես ինձ համար չեմ վախնար: Ես պատրաստուած եմ մեռնելու: Կը վախնամ միւսներուն համար որոնք չեն պատրաստուած, աշխարհ լի է անոնցմով: Անոնք չեն զիտեր: Խորհեցայ որ պարտաւոր էի ըսել ձեզի: Շարունակ կը տեսնեմ աշխարհի վախճանը: Երբ աչքերս փակեմ քնանալու համար՝ կը տեսնեմ ամէն ինչ աւարտելու վրայ, եւ երբ աչքերս բանամ կը տեսնեմ բոլոր մարդիկը մեռնելու վրայ: Խորհեցայ թէ պարտաւոր էի ըսել մէկու մը:

Քահանան բռնից տղուն թեւէն:

Ոչինչ է, ըսաւ:

Ոչինչ, ըսաւ տղան:

Ամէն ինչ կարգին է, ըսաւ քահանան:

Տղան չէր հասկնար: Տէր Հայր, ըսաւ, կը տեսնեմ անոնց
մեռնիլը: Խորհեցայ որ մէկը պարտաւոր էր ըսել անոնց:

Քանի՞ տարեկան ես, ըսաւ քահանան:

Տասնըութ տարեկան եմ, Տէր Հայր:

Գործ մը ունի՞ս:

Այս, Տէր Հայր: Ծառայող եմ Ֆիոր տ' իթալիայի մէջ,
Պրոտուէյի վրայ:

Վերջերս կորուստ մը ունեցա՞ր:

Կորո՞ւստ մը, Տէր Հայր:

Քեզի սիրելի մէկը վախճանեցա՞ւ: Հայրդ կամ մայրդ,
քոյր մը կամ եղբայր մը:

Ոչ, Տէր Հայր, ամէնքը ողջ են:

Բարեկամուհի մը ունի՞ս:

Բարեկամուհի՞ մը, Տէր Հայր:

Սիրահարուա՞ծ ես:

Ոչ, Տէր Հայր:

Ես ալ այդպէս կը խորհէի, խորհեցաւ քահանան:

Կը հաւատար որ հասած էր ամբողջ խնդրին յատակը, եւ
բաւական գոհ էր:

Ոչինչ է, ըսաւ: Բազմաթիւ աղուոր աղջիկներ կան եկե-
ղեցիին մէջ, ըսաւ:

Ի՞նչ պիտի ընեմ, Տէր Հայր:

Լաւ աղջիկ մը գտիր, ըսաւ քահանան:

Տէր Հայր, ըսաւ տղան, ըսել կ'ուզէր թէ պէտք է աղջիկ
մը գտնեմ եւ անո՞ր պատմեմ տեսիլը: Ըսել կ'ուզէր թէ մի-
այն մէ՞կ հոգիի պէտք է ըսեմ որ պատրաստուի: Ո՞չ ամէնքին:
Տէր Աստուած, խորհեցաւ քահանան:

Ինչո՞ւ կը կարծես թէ ամէն մարդու պէտք է խօսիս տե-
սիլըին մասին, ըսաւ:

Կը տեսնեմ աշխարհի վերջանալը, Տէր Հայր, ըսաւ ան: Կը
տեսնեմ ամէն մարդու մեռնիլը:

Ամէն ապրող անձ օր մը պիտի լրէ իր մահկանացու միսը,
ըսաւ քահանան:

Այս մահացումը նոյնը չէ, Տէր Հայր, ըսաւ տղան: Անոնք
կը շրջագային առաջուան նման, բայց մահ կայ անոնց մէջ:
Չեմ կրնար բացատքել, Տէր Հայր: Շարունակ կը տեսնեմ ա-
նոնց մեռնիլը, եւ անոնք պիտի մեռնին:

Անիմաստութիւն, խորհեցաւ քահանան: Ի՞նչ ըսեմ իրեն:
Օհ, ըսաւ:

Ի՞նչ ընեմ, ըսաւ տղան:

Քահանան ինք ալ կ'ուզէր զիտնալ թէ ինչ ինչ ընելու էր:
Տղան վստահաբար լուրջ կ'ըսէր: Վստահաբար ան կը տեսնէր
աշխարհի վերջանալը եւ ապրողներուն մեռնիլը: Խորամանկ
կամ նենգամիտ մէկը չէր ան: Կատակ չէր ըներ:

Քահանան ինքն իրեն հարց կուտար թէ ինչ ինչ պիտի ը-
նէր եթէ տասնըութ տարեկան ըլլար ու շատ անգէտ ու շատ
հաւատացեալ եւ ունենար աշխարհի վերջանալուն ու ապրող-
ներու մեռնելուն տեսիլրները: Շատ արտառոց փորձարկու-
թիւն մը պիտի ըլլար ատիկա, առ նուազն:

Աչինչ կայ ընելիք, ըսաւ: Պէտք է համբերիս, եւ կը խոր-
հիմ թէ շատ աղօտոր պիտի ըլլար եթէ կաթոլիկ լաւ աղջիկ մը
գտնէիր:

Միասին լուռ քալելով դուրս ելան հանրային պարտէզէն:
Քահանան բոլորովին գոն չէր ինքն իրմէ, որովճետեւ զիտէր
թէ տղուն տեսիլքը հասարակ քան չէր: Եթէ ծշմարտութիւնը
զիտցուէր, խիստ ու շազրաւ քան էր ան: Բայց, Տէր Աստուած,
ինք լինչ կրնար ընել ատոր: Ուեէ մէկը ի՞նչ կրնար ընել ատոր:

Փողոցին մէջ՝ պատանին ըսաւ. Խորհեցայ որ պարտաւոր
էի ծեզի պատմել, Տէր Հայր:

Շիտակ ըրիք ինծի պատմելով, ըսաւ քահանան:

Պիտի համբերեմ, ըսաւ տղան:

Շատ լաւ, ըսաւ քահանան:

Կաթոլիկ լաւ աղջիկ մը պիտի գտնեմ. Տէր Հայր, ըսաւ տղան:

Կարծեմ տտիկա շատ լաւ պիտի ըլլար ըսաւ քահանան:

Գիշեր քարի, Տէր Հայր, ըսաւ տղան:

Գիշեր քարի, ըսաւ քահանան:

Այս էր ամէնը: Բայց տղայէն քաժնուելէ վերջ, քահանան
խորապէս խռոված էր, խորապէս զայրացած ինքն իրեն դէմ:
Մով էր ան, տասնըութ տարեկան տղայ, որ այդպիսի տեսիլք
ունենա՞ր: Ծիծ աղելի՛:

ԲԱՅԱՌԻԿ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԻՆ ՄՐ. ՈՒԵԼԵԾՄ ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Անգլիական Փենկուին նրատարակութիւններու պարբերականին՝ Penguin Progressի 1939ի ամրան թիվին մեջ լոյս տեսած է Սարոյեանի այս գրուածքը, որուն նետեալ ծանօթագրումը կցուած է խմբագրութեան կողմէ։ «Մեր աշխատակիցը չկարենալով անձամբ տեսակցիլ Աւիլիրմ Սարոյեանի նետ, որով նետել այս վերջինին տունը 6000 մդոն նեռու է՝ Սան Ֆրանսիսկոյի մեջ, ան բռաւ յաջորդ լաւագոյն բանը եւ Աւիլիրմ Սարոյեանը տեսակցիլ տուաւ ինքնիւրեն նետ, հաւատալով որ Սարոյեան հաւանաբար աւելի բան զիտեր Սարոյեանի մասին, քան ուրիշ ուեւէ մեկը»։

Աւիլիրմ Սարոյեան զրոյին մասին՝ իր ժամկից բարեկամ Աւիլիրմ Սարոյեանի կողմէ, բափառական, ապատամբ, կատակերգակ, հետեւորդ՝ զրոյ Աւիլիրմ Սարոյեանի

Գրող Աւիլիրմ Սարոյեանին հանդիպեցայ ոսուջին անգամ երբ դեռ ինը տարեկան չկայի։ Ան ժամանեց պատահարար, անտարբեր կերպով, և առանց ինքզինք ծանուցանելու, երբ ես դպրոցական շարագրութիւն մը գրելու վրայ էի երրորդ դասարանի անգլիկանի դասին համար, էմբրազն դպրոցը, իմ ծննդավայր Քաղաքին՝ Ֆրէզնոյի մէջ, Քալիֆորնիա։ Տարին՝ 1917։

Նիւթն էր՝ Դրամբ. բան մը՝ զոր դեռ չեմ ըմբռներ։

Աւիլիրմ Սարոյեան շարագրութիւնը գրեց իմ տեղս։ Տասն անգամ աւելի երկար էր քան պահանջուածը, և լի էր փիլիսոփայութեամբ, կատակերգութեամբ, զայրոյթով և ուսուցչիկ լեզուով։

Ես միշտ գէշ ընթերցող մը եղած եմ — գէշ աշակերտ մը — այնպէս որ՝ չկարգացի շարագրութիւնը։

Կը խորհէի թէ ոչինչ էր ոյդ։ Դպրոցական քիչ մը զուարձութիւն միայն Աւսուցիչս խորհեցաւ որ բոլորովին անհաւատի էր ան։

Գալով բո՞ւն իսկ Աւիլիրմ Սարոյեանի, զգացի որ անիկա,

անսխալտական թրէն, մէ՛կն էր — ինչ որ շատ քիչ նշանակութիւն ունէր, վասն զի կը զգայի թէ ամէն ոք մէ՛կն էր:

Կը սխալէի, սակայն :

Մէկիկ մէկիկ երեւան հանեցի որ հազիւ թէ ոեւէ մէկը մէ՛կն էր: Տեղեկացյ որ աշխարհ լի էր ոչ-ոքերով — միլիոնաւոր ի՞նչ ցաւալի, խորհեցայ:

Ամենեւի՞ն, ըստ Սարոյեան: Եթէ կ'ուզես գիտնալ ճշմարտութիւնը, գիտցիր որ եթէ մարդ մը մէկն է՝ բոլոր մարդիկ մէ՛կն են: Ամէն ապրող մարդ մաս կը կազմէ միակ մեծ մարմինին — ապրողներու մարմինին: Ամէնքը Մէկ են:

Այս տեսակի ուսուցումը այնքան բարձր էր դպրոցի ուսուցումէն, որ որոշեցի դասախրակութիւնս ամվերջ շարունակել Սարոյեանի հետ, և դպրոցը թողուլ կրցածիս չափ չուտ:

Այս դիրքս անհանոյ եկաւ ուսուցիչներուն, որոնք երբեք չէին հանդիպած Սարոյեանի: Դպրոցին կը վատարուէի տարեկան առնուազն երեք անգամ, մինչև որ ի վերջոյ միանգամ ընդմիշտ թողուցի դպրոցը:

Այն ատեն աստիճնգ տարեկան էիր 1924:

Երբեք ոեւէ մէկէն ոչինչ չեմ սորված, բացի Ուիլիբմ Սարոյեանէ:

Երբեք չեմ հանդիպած ոեւէ մէկուն, որուն ըմբռնողութիւնը այնքան աղուոր և այնքան ամբողջական ըլլայ, որքան Սարոյեանինը:

Երբեք ոեւէ մէկուն չեմ հանդիպած, որ աւելի ազնիւ սիրու ունենարւ:

Երբեք աւելի խօնարհ մէկուն չեմ հանդիպած:

Եւ երբեք չեմ հանդիպած ոեւէ մէկուն, որ ա՛յդքոն չվախնայ թէ կրնայ ամբասանուիլ եսապաշտութեամբ: Կամ ուրիշ ծիծողելի բանով մը — ինքն իր անձին մասին ճշմարտութիւնը խօսելուն համար: Միւս կողմէն, Ուիլիբմ Սարոյեան ամենէն անբուժելիօրէն միամիտ և անմեղ մարդկային արարածն է, որուն երբեք հանդիպած ըլլամ:

Իր հաւատքը բացարձակապէս անսպառ է:

Ան կը հաւատայ մեծ իրականութեան, որուն մէկ մասն է ինք: Միակ թագաւորութեան, Ամենէն իրականին, Տիեզերքին, Աշխարհի, և անհատին:

Աշխարհի մեծանուն ոչնչութիւններուն աղմուկը ան կը նկա-

տէ զինք զուարձացնող «վօտըլիլ», որ բացարձակապէս ուրիշ կարեւորութիւն չունի:

Ան կը հաւատայ թէ աշխարհի պատմութիւնը ցարդ եղած է անգիտակից կրկնութիւն:

Մահկանացոներու գիտակից ճիգերէն՝ ամենէն աւելի կը պաշտէ երաժշտութիւնը, չի սիրեր գրուածքները, բացի ներշնչուածներէն և անխուսափելիներէն (այսինքն ժողովրդային առակներէն). Շէյքսփերի և Տիքընդի պէս մեծ սիրաերու մեծ գըրռուածքներէն և «Տէրլի Քրոնիքը»էն՝ իրարև լրագիր:

Ուփլիըմ Սարոյեան, գրողը, անմահ է:
Ուփլիըմ Սարոյեան, մահկանացուն, հայ մըն է՝ Ամերիկա ծնած:



Վիճուան

Էլեան Աշոտյանի
Գանիք — Վահագի



Ց Ա Ն Կ

Հեղինակին յառաջաբանը	4
Թանդուզն երիտասարդը բռչող տրապեզին վրայ	9
Ճամբորդութիւն ի Հեթուս	16
Լրատարը	24
Մեխիկացիները	32
Կատուն	38
Եւրոպա ակոմբը	42
Վիպերգ	45
Շոգեկառները	51
Ազանիական պատերազմը	60
Տեսիլքը	63
Բացառիկ տեսակցութիւն Ուիլիբամ Սարոյեանի հետ	68

PRINTED IN EGYPT BY
SAHAG-MESROB PRESS - 25, SHARIA TEWFIK, CAIRO.

ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0548809

ԳՐԱՀԱՆ

XL7
469

ՆԵՐԿԱՅ ՀԱՏՈՐԻՆ ՆԱԽԸՆԹԱՑԸ

ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ, հեղինակ՝ Ռւիլիբմ Սարոյեան, թարգ
մանեց Սահակ Պալըգճեան, 1943, Գահիրէ, 144 էջ, զի՞ն
20 ե. դ.: Կը պարունակէ 20 պատմուածք եւ հեղինակին
ընդարձակ կենսագրութիւնը:

Գի՞ն 12 եղից. Գահ.
Արտասահման 3 շիշիմ

Թարգմանիչին հասցէն:
Փոստարկող Ճ90
Գահիրէ:

Գի՞ն
Արտասահման
Գահիրէ — Սարագիս